

4481

232.9

4-42

1. OCT 2009

ԱՒԵՏԱՐԱՆԻ ՊԱՅԳԱՄ ՄԸ



“ԱՆՈՐ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ”

Գրեց՝

ՏՈՒԹ. Ա. Գ. ԿԷՊԸԼԱՅՆ

Թարգմանեց՝

ՏԵՐԶՆ ՄԷԿ ՏԿԱՐ ԾԱՌԱՆ

ՆԻԳՕԼԱ Ե. ՓԱՓԱԶ



ՆԻԻ ԵՈՐԲ

1931

232.9

4-42

ՀՅԶ. 9  
4 20 MAY 2013  
42

4481

Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն

Այս գրքոյկին հեղինակը վեր. Տոքթ. Ա. Գ. Կէպը-  
լայն, շրջիկ Աւետարանիչ, պերճաբան քարոզիչ, կարող  
բանախօս, իր հոգեշունչ պատգամներով՝ միջոց եղած է  
անմահ հոգիներու փրկութեան: Իր այս հատորը տասնե-  
ինն տարբեր լեզուներու թարգմանուած է արդէն, ներ-  
կայ Հայերէնի թարգմանութիւնը քանակաւ է: Տոքթ.  
Կէպըլայն անձնուիրաբար աշխատած է Հրէից մէջ՝ ո-  
րոնցմէ շատեր դարձի եկած են և իրենց Փրկիչը գտած:  
Ընթերցողներուն աւելի յայտնուիչ գաղափար մը տա-  
լու համար կը փութանէ իրենց թէ՛ բարեյիշատակ  
Նախագահ Ռիլսըն, յանձնարար է իր քարոզութեանց ու  
այնման սիրած: Մի քանի տառաջ, Տոքթ. Կէպը-  
լայն, իմ հրատարակ, երբ ինչ փողոցի Մէտիսքն  
Սֆուէր Չորջ Հատըր եկաւ ինչ հոգեշունչ պատգամը  
տուաւ մեր Հայ Հոգեւոր եղբայրներուն ու պատմաւոր  
եղաւ երկնային միջոցառութեան օրհնութեան:  
Իր հեղինակած «Մեր ՅՈՅՍԱՆ» աստուծոյ մասին  
է բոլոր քրիստոնեայ աշխարհին, մասնաւորապէս մեր  
մեծ օրհնութիւն եղած է: Ինչ կ'ապրէ մեր ազգին  
բուն հաշի Աւետարանը քարոզելու: Սրտով քննա-  
նար մեր ազգին հոգեւոր ազատները սիրով քննա-  
նար կարգան այս գրքոյկը, եւ աւելի աւելի քննա-  
նար կենսի մէջ, մանաւանդ պատմաւ ըլլան որք  
հոգիներու փրկութեան:



63517-67

ԱԻԵՏԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄ ՄԸ

ԱՆՈՐ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ

ՄԻԱԿ ՄԻՋՈՅԸ ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ

«Քանզի դուք գիտէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, թէ ինքը ձեզի համար աղ-  
փառ եղաւ, ան որ հարուստ էր, որ դուք անոր  
աղփատանալովը հարստանաք»:

Բ. Կորնթ. Ը. 9

Քրիստոնէական նուիրումի կապակցու-  
թեամբ զրուած այս զեղեցիկ խօսքերը ամենէն  
թանկագին լիութեամբ կը պարունակեն Օրհ-  
նեալ Աւետարանը, անոր մեծ սրտին նման: Որ-  
քան պարզ է ան, եւ սակայն ո՛րքան խոր՝ ան-  
յատակ, անչափելի...:

Մանուէ տեսած էր Տէրըջը հրեշտակը, եւ  
երբ հարցուց՝ երկնային այցելուին — «Ի՞նչ է  
քու անունդ» — ան պատասխանեց, — Ինչո՞ւ կը  
հարցնես իմ անունս — անիկա Սքանչելի՛ է»:  
Եւ յետոյ Տէրըջը հրեշտակը Մանուէի եւ անոր

10 200

կնոջ աչքերուն առջեւ հրաշք մը գործեց, եւ սեղանին բոցովը վեր ելաւ: Դատ. ԺԳ. 18: Սուրբ Հոգին Եսայի Մարգարէին միջոցաւ ծանոյց Փրկչին ծնունդը եւ իբր Որդւոյն նուէր՝ Սքանչելի անունը տուաւ անոր. Եսա. Թ. 6: Եւ ո՞չ ապաքէն այնպէս է — սքանչելի՛ իր խօսքին ու գործքին մէջ: Սքանչելի՛ այն բոլոր բաներուն մէջ, որ ըրած է եւ պիտի ընէ: Անոր խօսքերը, գործքերը, սէրը, շնորհքը, դժուր թիւնը, բոլորը, սքանչելի՛ են:

Երեք սքանչելի բաներ կան վերի համարին մէջ, երեք իրողութիւններ, եւ իւրաքանչիւր իրողութիւն միւսէն աւելի սքանչելի է: Առաջին. — Սքանչելի իրողութիւնը.

— Ան հարուստ էր:

Երկրորդ. — Աւելի սքանչելի իրողութիւնը.

— Ան մեր սիրոյն համար աղքատ եղաւ:

Երրորդ. — Անոր աղքատանալով մենք հարուստացանք:

Ա.

Սքանչելի իրողութիւնը՝ թէ Տէր Յիսուս Քրիստոս հարուստ էր:

Այս խօսքը մինչեւ յաւիտենականութիւն ետ կը տանի մեզ: Այս հարստութիւնը՝ որու մասին կը կարդանք՝ յաւիտենական հարստու-

թիւնն է: Ան միշտ դոյ էր՝ իբր Հօրը միածին որդին, բացարձակապէս մէկ՝ Հօրը հետ, երկիրն ստեղծուելէն առաջ, Ան հարուստ էր: Բայց ո՞վ կրնայ թափանցել յաւիտենականութեան գաղտնիքը: Մարդուն իմաստութիւնը, դատողութիւնը եւ երեւակայութիւններն՝ ամէնքն ալ յիմարութիւն են այսպիսի հիանալի խօսքի մը առջեւ: Պարտինք Յայտնութեան դրքին դառնալ ազօտ նշոյլ մը ունենալու այն բանին՝ զոր աչք չէ տեսեր, ո՛չ ալ ականջ է լըսեր, լսելու համար այն բանը զոր Աստուած իր խօսքին մէջ պիտի ըսէ՝ իր սիրելի որդւոյն հարստութեան մասին: «Մէկը չգիտեր թէ ո՞վ է Որդին՝ բայց միայն Հայրը. Դաւ. Ժ. 22: Այսպէս խօսեցաւ Ան ինքնիրեն: Բայց երանելիօրէն ճշմարիտ է թէ Աստուած մեզի յայտնեց իր Հոգիովը, ինչու որ Հոգին ամէն բան կը քննէ, նոյն իսկ Աստուծոյ խորունկ բաները. Ա. Կորնթ. Բ. 9—11:

Անոր հարստութիւնը մեր հարստութիւնը: Ի՞նչ կ'ըսէ Ս. Գիրքը անոր հարստութեան մասին. ո՞վ է մեր Տէր Յիսուս Քրիստոս Փրկիչը:

Աստուծոյ խօսքը կ'ըսէ թէ Աստուածորդին հարուստ էր ի յաւիտենից՝ երեք բաներով, Ա. Ստացուածքով հարուստ էր, Բ. Սիրով հա-

րուստ էր, Գ. Փառքով հարուստ էր: Որչափ որ Յայտնութենէն կրնանք սորվիլ, Անոր յաւիտենական հարստութիւնը կը բաղկանար՝ այս երեք բաներուն մէջ: Ան հարուստ էր՝ ստացուածքով, սիրով ու փառքով: Սակայն ո՛րքան քիչ զիտենք անոնց բոլորին պարունակութեան մասին: Մինչեւ որ վերջապէս Շնորհքը տանի մեզ չօր տունը, ուր պիտի տեսնենք Անոր փառքը, երբ պիտի գիտնանք՝ ինչպէս որ զիտցուցանք, յայնժամ լիովին պիտի հասկնանք Անոր հարստութիւնը: Եւ սակայն ինչ որ յայտնուած է Անոր հարստութեան մասին՝ բաւական է լեցնել մեր սիրտերն հիացումով ու մեր շրթունքը օրհներգութեամբ:

**ՍՏԱՅՈՒԱԾՔՈՎ ԷՍՐՈՒՍՏ.**— Ստացուածքով հարուստի մասին մեր ըմբռնումը սահմանափակ է, եթէ մանկան մը ձեռքերը լեցնենք փայլուն դրամներով — տասնոցներով — այդ փոքրիկը կը նայի անոնց վրայ իբր մեծ հարստութիւն: Աշխարհի մեծերն ինքզինքնին հարուստ կը նկատեն երբ կարենան միլիոն միլիոնի վրայ, տուներ տուներու վրայ, կալուածք կալուածքի վրայ գիղել: Եթէ ամբողջ աշխարհը վերաբերի մէկ անձի եւ այդ մէկ անձը տիրացած ըլլայ բոլոր ոսկիի եւ արծաթի,

Քանկազին մարգարիտներու եւ պատուական քարերու, արուեստի բոլոր գանձերուն, լերանց եւ բլուրներու մէջ պահուած գանձերուն, ո՛րքան հարուստ կը համարուի այդ անձը: Անկարելի կ'ըլլար այդպիսի մարդու հարստութեան չափը գիտնալ: Տակաւին բաղդատմամբ Անոր որ հարուստ էր, այդ մարդը աղքատ մտրացիկ մըն է եւ ոչ այլ ինչ:

Ի՞նչ կը նշանակէ աս, — Ստացուածքով հարուստ է — խօսքը: Սուրբ Գիրքը թող պատասխանէ. — «Անով ստեղծուեցան բոլոր բաները՝ տեսանելի եւ անտեսանելի, դահեր, տէրութիւններ, իշխանութիւններ, գօրութիւններ, ամէն բան Անով եւ Անոր համար ստեղծուեցան»: Այս օրհնեալ խօսքին մէջ կը գտնենք նրկարագրութիւնը Աստուծոյն հարստութեան: Ամէն ինչ Աստուծոյ Որդւոյն հարստութեան: Ամէն ինչ Անոր կը վերաբերի՝ քանզի Ան ըստեղծեց գանոնք, ամէն ինչ Անով ստեղծուեցաւ եւ Անոր համար: Ան է ամէն բանի Արարիչը, հետեւաբար ամէն ինչ Անոր կը վերաբերի, Անորն է եւ Անկէ կը բաղկանայ: «Տէրոջն է երկիրը ու անոր լիութիւնը, աշխարհքն ու անոր բնակիչները. Սաղմ. ԻԴ. 1: Ուրիչ ոչ ոք՝ այլ միայն Եհովան, Ան որ միշտ եղած էր

իր Հօրը ծոցին մէջ: «Իմս է անտառին ամէն ա-  
նասունը, եւ բլուրներուն վրայի արջառը, ես  
դիտեմ, կը ճանչնամ լեռանց թռչունները, իմս  
են դաշտին վայրի դազանները. եթէ անօթի ըլ-  
լայի՝ քեզ չպիտի ըսէի, քանզի իմս է երկիրն  
ու անոր լիութիւնը». Սաղ. 10-13: «Իմս է ար-  
ծաթը, իմս է ոսկին». Ամբակում Բ. 8: Դարձ-  
եալ գրուած, «Անորն է ծովը՝ իր սոսկալի ու  
խորհրդաւոր խորութեամբ» եւն. գրուած է ծո-  
վի մասին՝ իր հօր ալիքներով: Անորն է ծո-  
վը ու Ան ստեղծեց զայն, եւ Անոր ձեռքերն ըս-  
տեղծեցին ցամաքը: Ի՞նչ ընդարձակ են Անոր  
ստացուածքները. Ան ստեղծեց աշխարհն՝  
իր բոլոր հրաշալիքներով ու զեղեցկու-  
թեամբ, Անոր կը վերաբերի՝ Սակայն դեռ Ա-  
ւելի մեծ ու ճոխ է Անոր հարստութիւնը: Ան  
ստեղծեց երկնից մէջ եղածները: Ի՞նչ հրաշալի  
է վերի աշխարհը: Սրբադան երգիչն ի՞նչպէս  
զեղեցկորէն կ'աղաղակէ — «Երկինքը Աստու-  
ծոյ փառքը կը պատմէ ու երկնից հաստատու-  
թիւնն Անոր ձեռաց գործքերը կը ցուցնէ».  
Սաղ. ԺԹ. 1: Սակայն ի՞նչ են այս երկնային  
բաները: Ի՞նչ են այն աստղերն ու արեւները  
...: Մարդկային աչքը հազիւ դոյզն ինչ նշոյլ-  
ներ կրնայ առնել այդ սքանչելի ստեղծագոր-

ծութեան: Երկրէս հարիւր հազարաւոր ան-  
գամ մեծ աստղեր ու մոլորակներ կան: Արեւն  
երկրէս միլիոն անգամ մեծ է: Ան՝ հրաշալի,  
անհասկնալի ուղիէն մըն է կրակի...: Եւ սա-  
կայն Շնիկ (Sirius) աստղը հաշուուած է որ  
մեր արեւուն պէս 140 արեւներու հաւասար  
լոյսի գորութիւն ունի: Մեր մոլորակէն այն-  
քան հեռու աստղեր կան՝ որոնց լոյսը մէկ երկ-  
վայրկեանը 180,000 մղոն, կամ մէկ վայրկեա-  
նը 10,800,000 մղոն եւ կամ մէկ ժամը 648,  
000,000 մղոն ճամբորդելով իսկ՝ հարիւր հա-  
զարաւոր տարիներ ետք կը հասնի մեզի: Եւ,  
ո՛հ, տիեզերքին անթափանցելի խորութեանց  
մէջ ծածկուած զաղտնիքը՝ ոչ մէկ հեռադի-  
տակ կրնայ պարզել: Հապա երկնից անթիւ հը-  
րեշտակները, տասը հազար անգամ տասը հա-  
զար, անթի՛ւ, անհամար. Յայտ. Ե. 11: Եւ ա-  
սոնց ամէնքը... ստեղծած է Ան՝ որ Աստուծոյ  
պատկերն է, եւ ստեղծագործութեան իրաւուն-  
քով Անորն են, ամէնքը: Որքա՛ն հարուստ էր  
Ան՝ բոլոր յաւիտենականութեան մէջ:

ՍԻՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ. — Աստուած սէր չե-  
ղաւ, այլ Աստուած սէր է եւ միշտ սէր եղած  
է: Սէրն առարկայ մը կ'ուզէ, առարկայի մը  
կը կարօտի: Բոլոր յաւիտենականութեան մէջ

Աստուծոյ սիրոյն առարկան Ան էր, որ կոչուած է՝ սիրոյն Որդին, սիրելի Որդին: Առակաց գրքին նշանաւոր հատուածին մէջ կը կարդանք — «Ամէն օր անոր զուարճութիւնն էի, ու միշտ Անոր առջեւ կ'ուրախանայի»։ Առակ. Բ. 30: Յովհաննու Աւետարանին մէջ՝ ուր Սուրբ Հոգին Տէրը կը պատկերացնէ իբր Աստուծոյ Որդին, այս յաւիտենական սիրոյ վրայ կը սորվինք՝ այսինքն՝ Հօր եւ Որդւոյ միջեւ եղած յարաբերութեան վրայ: Առաջին գլխուն մէջ կը կարդանք, «Բանը Աստուծոյ քովն էր, եւ թէ Ան միածին Որդին էր, Հօրը գրկին մէջ»։ Յովհ. Ա. 1—18: Սակայն լսելու ենք Անոր շրթունքէն ելած թանկագին խօսքերը. Անոր բարձր քահանայական աղօթքով՝ լսելու ենք՝ Անոր վայելած յաւիտենական սիրոյն վրայ, անսկիզբն սիրոյն, — «Ինչու որ դուն զիս սիրեցիր աշխարհի սկիզբէն առաջ»։ Յովհ. Ժ. 1: Ի՞նչ խօսքեր են ասոնք, ո՞վ կը համարձակի ասոնց վերայ բռն մը աւելցնել կամ ջանալ այդ սէրը ներկարագրել: Յաճախ կը լսուի Տէրջմէ տրուած այն հին, վսեմ խրատը — ազգը — «Հանէ կօշիկները ոտքերէդ՝ քանզի կայնած տեղդ սուրբ է»: Այդ սէրը նկարագրելու կամ բացատրելու ամէն ջանք ի դերեւ կ'ելլէ: Ի՞նչ սէր

էր այդ բոլոր յաւիտենականութեան մէջ: Ինչ ճոխութիւն սիրոյ՝ զոր վայելեց Որդին Հօրը գրկաց մէջ, ի՞նչ պիտի հրճուանք, ո՞չ մէկ սուրբ կրցած էր երբեք հասկնալ: Աշխարհի ըլլալէն առաջ բաւական էր գիտնալ թէ Ան իր սիրոյն որդին էր, Հօրը գրկաց մէջ, վայելելով իր սիրոյն ճոխութիւնը:

ՓԱՌՔՈՎ ՀԱՐՈՒՍՏ. — Սէրը՝ փառքը կը վերագրէ սիրուած առարկային: Հօրը սէրն ու փառքը Անորն էին բոլոր յաւիտենականութեան մէջ: Դառնանք կրկին Անոր բուն խօսքերուն՝ սորվելու Անոր յաւիտենական փառքը: Երբ արտասանեց այն հրաշալի աղօթքը՝ իր Հօր ներկայութեանը, հետեւեալ խնդիրքն ըրաւ. «Եւ հիմա, ո՞վ Հայր, փառաւորէ զիս քու քովդ՝ այն փառքովը զոր ունէի քու քովդ աշխարհի ըլլալէն առաջ»։ Յովհ. Ժ. 5: Ի՞նչ պարզ, ի՞նչ որոշ է այս նախադասութիւնը: Աշխարհի ըլլալէն առաջ ունէր նոյն փառքը Հօրը քով, այո՛, Ան՝ Հօրը փառքին պայծառութիւնն էր. երբ. Ա. 3: Սակայն ո՞վ կրնար ըսել թէ իրապէս ի՞նչ փառք էր այդ: Ո՞ր մարդկային աչք կրնար լիովին յառիլ այդ փառքին: Նախնի տեսանողներ, հին մարգարէներ ունէին տեսիլներ Տէրջմբ փառքին: Անոնք տեսան երկինքը բացուած ու նըչ-

մարեցին ընդ աղօտ՝ Տէրոջը փառքը: Որո՞ւ  
փառքն էր տեսածնին: Յովհաննու Աւետարա-  
նին մէկ համարը կուտայ պատասխանը: Այս  
բաներն ըսաւ Եսայի՝ երբ տեսաւ Անոր փառքը  
եւ խօսեցաւ Անոր վրայ. Յովհ. ԹԲ. 4: Եսայի  
մարգարէն տեսաւ Տէրը եւ Անոր փառքը, եւ  
Նոր Կտակարանը կ'ըսէ մեզի թէ անիկա Աս-  
տուծոյ միածին Որդւոյն փառքն էր: Ի՞նչ փա-  
ռաւոր տեղ մ'ըլլալու էր այդ՝ բոլոր յաւիտե-  
նականութեան մէջ գտնուող տեղը, զոր կոչեց  
Հօրը տունը մինչ երկրիս վրայ էր. Յովհ. ԹԳ.  
3: Ուրախութեան ու գովեստի ի՞նչ տեսարան,  
երբ առաւօտեան աստղեր կ'երգէին միասին եւ  
Աստուծոյ բոլոր որդիքը՝ սուրբ հրեշտակներ  
կը ծափահարէին խնդութեամբ: Եւ Ան՝ այդ  
փառքին կեդրոնն էր: ՁԱյն լիովին հասկնալու  
համար՝ պարտինք սպասել մինչեւ որ ելլենք  
այն վերնայարկը, երբ Անոր բոլոր փրկուած  
խումբերուն հետ միանանք Անոր ու Ան ցուցնէ  
մեզի իր փառքը:

Չենք համարձակիր մեր գրածին վրայ բառ  
մ'աւելցնել: Սուրբ Գիրքը Անոր յաւիտենական  
հարստութեանց մասին այս երեքէն գատ ուրիշ  
նկարագրութիւն չի տար մեզի — Հարստութիւն  
ստացուածքով — ամէն բան Անորն է, Հա-

րըստութիւն՝ սիրով, հարստութիւն՝ փառքով:  
Սակայն մտածելիք որպիսի դաս մըն է, ի՞նչ  
ուրախութիւն՝ Անոր հաւատալու մէջ — Անոր՝  
«որ հարուստ էր»: Օրհնեալ Աւետարանին լե-  
ցուն հաճոյքն ու բերկրանքն անկարելիութիւն  
մըն է մեզի՝ մինչեւ որ չունենանք Անոր յաւի-  
տենական հարստութիւնը հոգւոյն մէջ:

Բ.

Աւելի սքանչելի իրողութիւնը՝ թէ Ան մեր  
սիրոյն համար աղքատ եղաւ:

Եթէ մենք զարմանանք Անոր յաւիտենա-  
կան հարստութեան վրայ, ո՞րչափ աւելի մեծ  
պիտի ըլլայ մեր հիացումը թէ այսպիսի մէկը,  
որուն հարստութիւնն անըմբռնելի է, աղքատ  
կ'ըլլայ: Արդարեւ աւելի զարմանալի է թէ Ան  
աղքատ եղաւ: Աւետարանի թանկագին համա-  
րը կ'ընդլայնէ ու կը պարզէ Աստուծոյ սիրոյն  
անչափելի Ծնորհաց խորքերը: Պիտի գտնենք  
թէ Ան, որ այնքան հարուստ էր, ա՛յնքան աղ-  
քատացաւ, իր բոլոր ունեցածէն մերկացաւ:  
Եւ աս մեզի համար էր, ընթերցո՞ղ, քու սիրոյդ  
համար էր: Ո՞հ, կրնա՞նք բաւական լսել Անոր  
մասին: Կը ձանձրանա՞նք արդեօք լսելով հին,  
հին, օրհնեալ պատմութիւնն Անոր սիրոյն...:

Կան այնպիսիներ որոնք կը թուին այս թանկագին Աւետարանէն անդին անցնել: «Մենք կ'ուզենք Աւետարանէն աւելի խոր բան մը» — ոմանք ըսած են այս տողերը գրողին, ատեն մ'առաջ: Երկար ատեն հարկ չեղաւ հասկնալ թէ անոնք երբեք համն առած չէին, ճաշակած չէին քաղցրութիւնն այն հին հին պատմութեան Յիսուսի եւ Անոր անհուն սիրոյն: Ան որ գիտէ զԱյն եւ Հօրն ու Որդւոյն ընկերակցութեամբը կ'ապրի, երբեք, չի կրնար բաւականաչափ լըսել. ո՛րչափ աւելի լսենք ա՛յնքան աւելի կ'ըմբռնենք Անոր թանկագնութիւնն ու հրաշալի խորութիւնը: Ո՛չ, մենք Աւետարանէն անդին չենք կրնար անցնել:

Բայց ակնարկ մը նետենք աւելի դարձանալի իրողութեան — թէ Ան մեր սիրոյն համար աղքատացաւ: Ի՞նչ կը նշանակէ աս: Սուրբ Հոգին, Փիլիպպեցոց գրուած թողութին մէջ կուտայ պատմութիւնն այս աւելի դարձանալի իրողութեան, շաւիղն Անոր որ փառքէն՝ այս մութ, մեղսալից երկիրն եկաւ. նախ կարդանք Անոր խօսքերը. — «Որ Աստուծոյ կերպարանքն ունենալով, յափշտակութիւն մը չի սեպեց Աստուծոյ հաւասար ըլլալը, հապա անձը ունայնա-

ցուց՝ ծառայի կերպարանք առնելով՝ մարդոց նման ըլլալով, եւ կերպարանքովը մարդու պէս գտնուելով, ինքզինքը խոնարհեցուց, մինչեւ մահուան հնազանդ եղաւ, ու ան ալ խաչին մահուանը» . Փիլիպ. Բ. 6—8:

Արդ, ամէն բանէ առաջ յիշենք Անոր ներմարմնացումը — մարմնաւորումը — չի ջանաց երբեք ինքզինք համբաւաւոր ընել. մարդկային կերպարանք առաւ: Ամենակարող Ստեղծողը, որ ստեղծագործութեան ատեն երկրի փոշիէն ձեւակերպած ու շինած էր մարդուն մարմինը, նոյն այդ կերպարանքն առաւ իր վրայ, եւ մըտաւ այն երկիրը՝ զոր գոյութեան բերած էր: Ան ինքզինք չի դատարկեց իր Աստուածութենէն: Ան եկաւ իրը Եհովա՝ մարմնոյ մէջ յայտնուած:

Ղուկասի Աւետարանին մէջ կը կարդանք իր աշխարհ մտնելուն սուրբ, օրհնեալ իրողութիւնը: Գաբրիէլ հրեշտակն ըսաւ Մարիամին Փրկիչի մը ծնանիլը ծանուցանելէ ետք — «Սուրբ Հոգին պիտի գայ քու վրադ, եւ Ամենաբարձրին զօրութիւնը հովանի պիտի ըլլայ քու վրադ, ուստի այն սուրբ բանը որ քեզմէ պիտի ծնանի՝ Աստուծոյ Որդին պիտի կոչուի» Ղուկ. Ա. 35: Ու ծնաւ Ան, Մարիամի գրկին



թեամբ, ծանր աշխատեցաւ տարիներով, իր իսկ ձեռքերով: Եւ սակայն Նազարէթի մէջ՝ աղքատութեան, ծանր աշխատանքի այս տարիները չեն յայտնէր իր աղքատութեան ամբողջ աստիճանն ու չափը: Նոյն իսկ եթէ ինք ծանր, չարաչար աշխատելու ըլլար՝ այս երկրիս վրբայ եւ ապրէր յետին ծայր աղքատութեան մէջ, այս բոլորը չէին կրնար փրկել միակ հոգի մը մահէն, ոչ ալ ընդունիլ տալ Աստուծոյ մէկ հատիկ մեղաւոր մը...:

Թէ ո՞րչափ աղքատ էր, շատ որոշ կը տեսնենք Աւետարաններու արձանագրութեանց մէջ: Իր գլուխը դնելու տեղ չունէր: «Երկնից թըռչուններն իրենց բոյներն ունին եւ աղուէսներն իրենց որջեր, բայց Աստուածորդին իր գլուխը դնելու տեղ չունի»:

Այսպէս յայտարարեց ինք, Մատթ. Բ. 20, եւ հոն յաճախ, ամենայն հաւանականութեամբ, չիկար հանգչելու տեղ մը, հանդատալայր մը, այդ սուրբ, օրհնեալ գլխուն համար...: Անօթեցաւ եւ եկաւ թղենիի մը քով, ո՞չինչ գտաւ հոն, իր աշակերտներն ալ, որոնք կը հետեւէին իրեն, անօթի էին, եւ փրցուցին ցորենի հասկեր՝ Շաբաթ օրը: Կինը, տկար անօթը, ծառայեց Անոր եւ տուաւ Անոր, որ, ինչպէս ա-

ռաջ տեսանք, ըսաւ. «Արծաթն ու ոսկին իմս է, եւ հազարաւոր բլուրներու վրայի արջառը»:

Ո՛րքան ալ մեծ ըլլար աղքատութիւնը՝ չէր այն աղքատութիւնը որուն ենթարկուեցաւ մեր սիրոյն համար: Ադկէ անհունապէս աւելի աղքատ եղաւ:

Մինչ խոնարհ ու գլխիկոր կը քալէր երկրիս վրայ, մարդու նմանութեամբ, դրսուանց աղքատ, աղքատ ի Նազարէթ, աղքատ իրենց մէջ, եւ սակայն հարուստ էր ինք, տակաւին կը վայելէր հարստութիւնն իր Հօր սիրոյն: Իբրըր տղայ մը կը խօսի ինք — «Իմ Հայրս», Հօրը ժպիտը միշտ իր շուրջն ու վրան էր: Աստուած ուրիշ բան չէր կրնար ընել, բայց միայն սիրել զինք, որ թողած էր Հօրը ծոցը եւ մարդ եղած: Երբեք չկար վայրկեան մը այդ սուրբ, այդ անբիծ կեանքին մէջ, ուր Հօրը ներկայութիւնն ու սէրը պակսէին...: Որքան թանկագին պէտք էր ըլլալ իրեն համար՝ այն բոլոր աղքատութեան մէջ՝ որուն ենթարկուած էր, վայելել ներկայութիւնն ու ընկերակցութիւնն Անոր, որուն հետ էր եւ է՝ միշտ:

Եւ այսպէս մինչ կը շրջէր իրեններուն մէջ, Հայրն իրեն հետ էր: Սիրոյ հարստութիւնը դեռ իրն էր: Հայրն իր երկինքը բացաւ Անոր վերեւ

եւ ըսաւ — «Ասիկա է իմ սիրելի որդիս՝ որուն հաւնեք եմ»: Մատթ. Գ. 17: Ասիկա էր ծառայութեան սկիզբն էր, երբ ինք ջոռէն դուրս եկաւ (մկրտուելն), նոյն ձայնը խօսեցաւ՝ սուրբ լերան վրայ, իր Այլակերպութեան պահուն, երբ Անոր զարմանալի փառքն իր վրայ էր: Գլխերն են անապատը, կամ լերանց վրայ անցուցած պահուն՝ կը վայելէր Հօրը սիրելի ներկայութիւնը: Երբ անապատն էր, սատանայէն փորձուած, վայրի անասնոց մէջ շրջած ատեն, Հօրը սիրելի բազումներն իր շուրջն իրեն պաշտպան էին:

Սիրելի՛ ընթերցող, այս աւելի սքանչելի իրողութեան լեցուն նշանակութիւնը — թէ Ան ջու սիրոյդ նշանակութիւնը — թէ Ան ջու սիրոյդ համար աղքատ եղաւ, միայն մէկ տեղ կարելի է սորվիլ — եւ այդ տեղն է — Խաչը... Խաչին պատմութեան մէջ կը գտնենք դրուած՝ ամենախոր աղքատութիւնն Անոր՝ որ հարուստ էր: Հո՛ն միայն կը տեսնենք թէ ի՛նչ զին արժեց Աստուծոյ՝ մեզ իրեն մօտ բերելու համար: Բայց, ո՛վ կարող է լիուրի հասկնալ Խաչին աղքատութիւնը: Երեմիա, իր սիրեցեալ Երուսաղէմի աւերակներուն մէջ, փղձկեցա՛ւ խիստ յուզիչ ողբով — «Արդեօք հոգ չէ՞ք ըներ, ո՛վ

բոլոր ճամբայէն անցնողներ, նայեցէ՛ք, տեսէ՛ք, թէ արդեօք իմ ցաւիս պէս ցաւ կայ, որ իմ վրաս եկաւ, վասն զի Տէրը զիս նեղեց իր սաստիկ բարկութեան օրը» Ողբք. Երեմ. Ա. 12: Սակայն ի՛նչ է Երեմիայի վիշտն ու տառապանքը բաղդատմամբ այն ցաւին՝ զոր ունէր Յաւոց Մարդը: Ան միայն կրնար ըսել՝ նայեցէ՛ք ու տեսէ՛ք թէ կա՞ր իմ ցաւիս նման ցաւ մը: Երանելի մարդուն տառապանքը մանրամասնօրէն կանխասացուած էր իր իսկ հոգևով ամբողջ Հին Կտակարանին մէջ: Անոնք նսեմացած էին Հին Կտակարանին սուրբերու տառապանաց մէջ Ա. Պետ. Ա. 11: — Ինչպէս Աբէլ, Իսահակ, Յովսէփ, Դաւիթ, Դանիէլ և Էալյն: Երբ ինք եկաւ՝ կատարելագործեց անոնց ամէնը եւ տառապեցաւ Խաչին աղքատութեամբն ու ամօթով, սակայն ո՞վ կրնայ չափել Խաչին տաքնապը, հոգեվարքը որմէ՛ անցաւ Սուրբը — այսպէս կոչած էին հին վարպետները, մեծ նկարիչները՝ իրենց երեւակայութենէն պատկերացուցած էին Խաչելութեան տեսարանը: Այս նըկարները կրնան արուեստի գործեր նկատուիլ մարդկային տեսակէտով, բայց հոգեւորապէս նկատուելով խղճալի, արտադրութիւններ են: — Հո՛ն զինք խաչեցին — ա՛ն է բոլորը զոր

Սուրբ Հոգին կ'ըսէ մեզի սոսկալի եղելութեան մասին:

Ո՛հ, ի՞նչ պէտք է եղած ըլլալ, երբ ինք՝ որ առ յաւերժ դպեցած էր Հօրը փառքը, մերկացած ու քամուած է անգթօրէն խաչի՛ն... արիւնհոս, եղծուած դէմքով, իր օրհնեալ, սուրբ դիտուն վրայ կրելով փշեայ պոսակը՝ կը բարձրացուի այդ սոսկալի խաչին վրայ — տեսարան անարգալից՝ մարդոց եւ դերմարդկային արարածոց համար...: Հո՛ն կը կախուի՝ լքուած իրեններէն, թողուած մինակ՝ իր տառապագին ժամերուն մէջ...:

Եւ սակայն եթէ կանգ առնենք հոս եւ ըսենք թէ մենք իջած ենք աղքատութեան ամենախոր յատակը — Անոր՝ որ հարուստ էր — պիտի վրիպէինք նշանակէտէն: Թէեւ տառապանքն ու ամօթը, վիշտն ու տաղնապը՝ ա՛յնքան մեծ էին որ կարելի չէր չափել զանոնք, սակայն տակաւին անոնք չեն կրնար տալ մեզի Անոր աղքատութեան լիուրի նշանակութիւնը: Կա՞յ աղքատութիւն մը աւելի խոր քան Փիղիզական տառապանքը եւ Խաչին ամօթը: Այդ ամենախոր աղքատութիւնը ներկայացաւ Անոր, երբ Գեթեմանի պարտէզն էր — «Երբոր այն տեղը հասաւ, ըսաւ անոնց, աղօթք ըրէք որ փոր-

ձութեան մէջ չի մտնէք, եւ ինքը անոնցմէ զատուեցաւ քարընկէցի մը չափ, ու ծնկան վրայ դալով աղօթք կ'ընէր, ու կ'ըսէր — «Հայր թէ որ կ'ուզես, այս գաւաթը ինձմէ անցո՛ւր, բայց չէ թէ իմ կամքս, հասպա քուկդ թող ըլլայ»: Ու երկիրքէն հրեշտակ մը երեւցաւ եւ կը զօրացնէր զԱնիկա, ու սաստիկ նեղութեան մէջ ըլլալով աւելի ջերմ եռանդութեամբ աղօթք կ'ընէր, եւ իր քրտինքը արիւնի մեծ կաթիլներու պէս էր՝ որ դետինը կը թափուէր. Ղուկ. Իբ. 41—44: Ինչո՞ւ այս բոլոր տաղնապը. կըծկըւեցա՞ւ, ետ քաշուեցա՞ւ Փիղիզական տառապանքէն, խաչին եւ անոր ամօթէն: Ոչ երբեք, այլ պատրաստ էր իր առջեւ խաչին տոկալու եւ արհամարհելու ամօթը ու նախատինքը, եւ զիտէր թէ ամենախոր աղքատութեան անդունդը պիտի իջնէր, դառն գաւաթը պիտի ըմպէր մինչեւ վերջին կաթիլը, ասոր համար տաղնապի մէջ էր: Ուրեմն ի՞նչ էր այդ հարուստ մէկին ամենախոր աղքատութիւնը — ստեղծողին, հօր, փառաւոր Եհովային... ի՞նչ էր...: «Եւ վեցերորդ ժամէն մինչեւ իններորդ ժամը բոլոր երկրին վրայ խաւար եղաւ, եւ ժամը իննին ատենները Յիսուս մեծ ձայնով աղաղակեց ու ըսաւ, «Էլի, էլի, լամա սարաքթանի,

որ ըսել է, Աստուած իմ, Աստուած իմ, ինչո՞ւ  
 զիս թողուցիր»։ Մատթ. ԻԷ. 45—48: Ձինք  
 շրջապատող խաւարին մէջ, որուն հանդերձը  
 փառք էր՝ աշխարհի հիմնուելէն առաջ. այդ  
 վսեմ, ահաւոր աղաղակին մէջ՝ որ դուրս եկաւ  
 իր շրթներէն, խաւարին մէջէն, դէմ առ դէմ,  
 կը գտնուինք աղքատութեանն Անոր՝ որ հա-  
 րուստ էր...: Հոս կը տեսնենք զինք մերկա-  
 ցած իր բոլոր ունեցածներէն: Ո՛չ եւս են սիրոյ  
 ճոխութիւնը, փառքի ճոխութիւնը, ո՛չ եւս է  
 Հօրը ժպտուն դէմքը՝ իր գլխուն վերեւ, բայց  
 անոր տեղ՝ սուրբ, արդար Աստուած մը, որուն  
 ձեռքը կ'ապտակէ, կը հարուածէ տառապողը  
 խաչին վրայ: Այն սէրը՝ զոր կը վայելէր ինք  
 իբր Միածին Որդի, այն սէրն որ իր բերկ-  
 րանքն էր՝ մինչ կը շրջէր երկրի վրայ, դարձած  
 է հիմա Աստուծոյ սոսկալի ցասում, անողոք,  
 սաստիկ: Ամէն բանէ մերկացած, Աստուծմէ  
 հարուածուած, ինք որ մեղք չէր գիտեր, մեղի  
 համար մեղք եղաւ, «Աստուած իմ, Աստուած  
 իմ, ինչո՞ւ զիս թողուցիր»։ Միայն այս անգամ  
 է որ Յիսուս իր Հօր կ'ուղղէ «Աստուած իմ»  
 խօսքը: Ի՞նչ կը նշանակէր այդ, ի՞նչ կը նշանա-  
 կէր Աստուծոյ համար՝ զինք իր ձեռքը այդ սի-  
 րելի էակին վրայ՝ որ միշտ իր բերկրանքն էր,

որ միշտ կը հաճեցնէր զինք: Ի՞նչ պիտի ըլլար  
 այդ Աստուծոյ դառնուկին համար այդպիսի  
 սոսկալի մահ ճաշակել, ըմպել դառն մրուրը  
 մինչեւ յատակը...: Ան որ արժանի եղած չէր  
 երբեք այդպիսի պատժոյ մը...: Երբեք պիտի  
 գիտնա՞նք Անոր տառապանքին խորութիւնը:  
 Երբեք պիտի իմանա՞նք բոլոր յաւիտենականու-  
 թեա՞ն մէջ՝ մեզ փրկելու փրկագինը...: Թե-  
 րեւս երբեք չպիտի գիտնանք մահու չարչա-  
 րանքը՝ որու մէջէն պիտի անցնէր Աստուծոյ  
 դառնուկը՝ մերկացած իր բոլոր հարստութե-  
 նէն, մինակ, լքուած խաչին վրայ...: Եւ հի-  
 մա խորհէ, սիրելի ընթերցող, Ան քու սիրոյդ  
 համար աշխարհ եկաւ, քեզի համար աղքատա-  
 ցաւ, խաչը ելաւ, քեզի համար ըմպեց այն դա-  
 ուրն գաւաթը, քեզի համար ինկաւ Աստուծոյ  
 երեսէն...: Կրնա՞նք երգել հիմա.

Մահ եւ անէծք տակաւին  
 Մեր բաժակին մէջ կային,  
 Բայց, Դուն, Փրկի՛չ, մեզ համար  
 Անարգ հաչին գամուեցար  
 Ու խրմեցիր ա՛յնքան դառն՝  
 Վերջին կարիլն, Աստծո՛յ գառն.

որ ըսել է, Աստուած իմ, Աստուած իմ, ինչո՞ւ  
 գիտ թողուցիր»։ Մատթ. Իէ. 45—48։ **Զինք**  
 շրջապատող խաւարին մէջ, որուն հանդերձը  
 փառք էր՝ աշխարհի հիմնուելէն առաջ. այդ  
 վսեմ, ահաւոր աղաղակին մէջ՝ որ դուրս եկաւ  
 իր շրթներէն, խաւարին մէջէն, դէմ առ դէմ,  
 կը գտնուինք աղքատութեանն Անոր՝ որ հա-  
 րուատ էր...։ Հոս կը տեսնենք զինք մերկա-  
 ցած իր բոլոր ունեցածներէն։ Ո՛չ եւս են սիրոյ  
 ճոխութիւնը, փառքի ճոխութիւնը, ո՛չ եւս է  
 Հօրը ժպտուն դէմքը՝ իր գլխուն վերեւ, բայց  
 անոր տեղ՝ սուրբ, արդար Աստուած մը, որուն  
 ձեռքը կ'ապտակէ, կը հարուածէ տառապողը  
 խաչին վրայ։ Այն սէրը՝ զոր կը վայելէր ինք  
 իբր Միածին Որդի, այն սէրն որ իր բերկ-  
 րանքն էր՝ մինչ կը շրջէր երկրի վրայ, դարձած  
 է հիմա Աստուծոյ սոսկալի ցասում, անողօք,  
 սաստիկ։ Ամէն բանէ մերկացած, Աստուծմէ  
 հարուածուած, ինք որ մեղք չէր գիտեր, մեզի  
 համար մեղք եղաւ, «Աստուած իմ, Աստուած  
 իմ, ինչո՞ւ գիտ թողուցիր»։ Միայն այս անգամ  
 է որ Յիսուս իր Հօր կ'ուղղէ «Աստուած իմ»  
 խօսքը։ Ի՞նչ կը նշանակէր այդ, ի՞նչ կը նշանա-  
 կէր Աստուծոյ համար՝ զնեւ իր ձեռքը այդ սի-  
 րելի էակին վրայ՝ որ միշտ իր բերկրանքն էր,

որ միշտ կը հաճեցնէր զինք։ Ի՞նչ պիտի ըլլար  
 այդ Աստուծոյ գառնուկին համար այդպիսի  
 սոսկալի մահ ճաշակել, ըմպել դառն մրուրը  
 մինչեւ յառակը...։ Ան որ արժանի եղած չէր  
 երբեք այդպիսի պատժոյ մը...։ Երբեք պիտի  
 գիտնա՞նք Անոր տառապանքին խորութիւնը։  
 Երբեք պիտի իմանա՞նք բոլոր յաւիտենականու-  
 թեան մէջ՝ մեզ փրկելու փրկագինը...։ Թե-  
 րեւ երբեք չպիտի գիտնանք մահու չարչա-  
 րանքը՝ որու մէջէն պիտի անցնէր Աստուծոյ  
 գառնուկը՝ մերկացած իր բոլոր հարստութե-  
 նէն, մինակ, լքուած խաչին վրայ...։ Եւ հի-  
 մա խորհէ, սիրելի ընթերցող, Ան քու սիրոյդ  
 համար աշխարհ եկաւ, քեզի համար աղքատա-  
 ցաւ, խաչը ելաւ, քեզի համար ըմպեց այն դա-  
 ուրն գաւաթը, քեզի համար ինկաւ Աստուծոյ  
 երեսէն...։ Կրնա՞նք երգել հիմա.

Մահ եւ անէծք տակաւին  
 Մեր բաժակին մէջ կային,  
 Բայց, Դուս, Փրկի՛չ, մեզ համար  
 Անարգ հաչին գամուեցար  
 Ու խրմեցիր ա՛յնքան դառն՝  
 Վերջին կաթիլն, Աստուծո՛յ գառն.

Քու մահուամբըդ մենի կ'ապրինք,  
 Դժոխքէն տարիք մեզ երկինք,  
 Ազատացար մեզ համար,  
 Քու փրկութիւնդ անդադար  
 Պիտի գովենք մենք, Յիսուս,

Դուն ես մեր կեանք, հաւատք, յոյս:

Եւ ո՞վ ենք մենք՝ որ ինք մտնէր աղքատութեան  
 խորքերը եւ Աստուծոյմէ լքուէր, եւ հարցը-  
 նենք՝ որո՞նք էին այս կորնթացիները, առա-  
 ջին թուղթը պիտի պատասխանէ:

«Ձէք գիտեր որ անիրաւները Աստուծոյ  
 արքայութիւնը չպիտի ժառանգեն. մի՛ խաբ-  
 ուիք, ո՛չ պոռնիկները, ո՛չ շնացողները, ո՛չ  
 գողերը, ո՛չ արուագէտները, ո՛չ գինովները,  
 ո՛չ նախատողներն ու ո՛չ յափշտակողները Աս-  
 տուծոյ թագաւորութիւնը չպիտի ժառանգեն:  
 Եւ դուք մէկ քանիներդ անանկներ էիք, բայց  
 լուացուեցաք, բայց սրբուեցաք, բայց արդա-  
 րացաք, Տէր Յիսուսի անունովը ու Աստուծոյ  
 հոգիովը» Ա. Կորնթ. Զ. 9—11: Ի՞նչ ահաւոր  
 արձանագրութիւն է աս: Եւ սակայն ասանկնե-  
 րուն համար Աստուծոյ Որդին վար իջաւ ու  
 աղքատացաւ, նոյն իսկ խաչին չքաւորութեան  
 աստիճանին...: Ի՞նչ «ահաւոր արձանագրու-  
 թիւն» կը լսեմ մէկու մը ըսելը, եւ աւելցնե-

լով՝ ինչպէս յաճախ կ'ըլլայ, այսքան խոր եր-  
 բեք իջած չէի...: անձն արդարացնող փարի-  
 սեցիին լեզուով — անասնական Քրիստոնեա-  
 ներ, յաչս իրենց՝ արդար, եւ անարգելով ու-  
 րիչները, կ'ըսեն «Ո՞վ Աստուած, շատ շնորհա-  
 կալ եմ Քեզի՝ որ ուրիշ մարդոց պէս չեմ յա-  
 փըշտակող, անիրաւ, շնացող, եւ կամ այս  
 մաքսաւորին պէս, հապա շարաթը երկու ան-  
 դամ ծոմ կը պահեմ ու բոլոր ստացուածքիս  
 տասանորդը կուտամ»։ Ղուկ. ԺԸ. 9—12:

Ընթերցո՛ղ, ա՞ն է քու լեզուդ, ա՞ն է քու  
 խոստովանութիւնդ, եթէ այսպէս՝ որքա՛ն քիչ  
 գիտես քու անձիդ մասին, հետեւաբար որքան  
 քիչ թանկագին Աւետարանի քաղցրութեան մա-  
 սին: Կը պատմուի թէ եպիսկոպոս մը պիտի  
 քարոզէր ապաշխարանոցին մէջ, պապանձեցաւ  
 ու գրեթէ համր եղաւ՝ երբ տեսաւ ընկեր ա-  
 րարածներու երկայն շարքերը, ամօթի համա-  
 դգեստներով՝ մատուռին մէջ իրենց տեղերը:  
 Քանզի ինք ըսաւ, ինչպէս կ'ընամ քարոզել այս  
 մարդոց, ի՞նչ գիտեմ ես գողերու, մարդաս-  
 պաններու եւ խարդախներու վրայով, ես այս  
 բաներէն եւ ոչ մին ըրած եմ: Անոնց եւ իմ մի-  
 ջեւ մեծ վիճ մը կայ, դժօխք մը խոր, որմէ ոչ  
 ես կ'ընամ անցնիլ անոնց, ո՛չ ալ անոնք կ'ընան

գալ ինծի: Յետոյ Աստուած ցոյց տուաւ իրեն իր բնական սիրտը, վաբը, մաքրակրօն աւանդութեան խաւերուն մէջէն, բարոյական սովորութեանց մէջէն, նախնեաց բարոյական սերունդներէ ժառանգուած, յայտնող ճառագայթը, շողաց եւ լուսաւորեց իրական սիրտը, յատակը, եւ Աստուծոյ մարդը տեսաւ հոն հնարաւորութիւնը իւրաքանչիւր ոճիրի՝ ներկայացուած գաղտագողի նայուածքներով, վայրահակ ճակատներովը անասնական դէմքերով՝ մարդկութեան երկայն շարքերուն մէջ, իր առջեւ, եւ յետոյ քարոզեց անոնց իբր մեղաւոր մարդ՝ մեղաւոր մարդոց: Լսէ նկարագրութիւնը քու սրտիդ, մարդուն բնական սրտին, զոր ըրաւ մեր օրհնեալ Փրկիչը, — «Ինչու որ սըրտէն կ'ելլեն չար խորհուրդներ, սպանութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյութիւններ»: Այս բոլոր չար բաները մեր սիրտերուն մէջ են. Մատթ. ԺԵ. 1—19: Մարդասպան մը կայ հոն, եւ պրօնիկ մը, գող մը և աւագակ մը, Աստուծոյ շնորհքը կրնայ ետ պահել զայն՝ ցոյցէ, և յայտնութենէ, և սակայն հոն է ան, ինչպէս ճշմարիտ Rowland Hill աղագակեց՝ երբ տեսաւ մարդասպան մը չուանը վզին՝ կը տարուէր դէպի կախաղան: Եթէ

Աստուծոյ շնորհքը չըլլայ այսպէս ենք մենք, վատ, քաղականաժ մեղաւորներ, Աստուծոյ թշնամիներ: Ի՞նչ պիտի ըսէ Աստուած մեզի համար: «Չկայ մէկը որ հասկնայ, չկայ մէկը որ գԱստուած փնտռէ, ամէնքը խտորեցան, մէկտեղ անպիտան եղան, աղէկութիւն ընող մը չիկայ, մէկ մըն ալ չիկայ: Անոնց կոկորդը բաց գերեզման է, իրենց լեզուովը նենգաւոր եղան, իժերու թոյն կայ անոնց շրթունքներուն տակը, անոնց բերանը անէծքով ու դառնութեամբ լեցուն է, անոնց ոտքերը շտապ են արիւն թափելու, կործանում ու թշուառութիւն կայ իրենց ճամբաներուն մէջ, եւ խաղաղութեան ճամբան չի ճանչցան, Աստուծոյ վախը չիկայ անոնց աչքերուն առջին ամէնքը մեղանչեցին եւ Աստուծոյ շնորհքէն պակաս գտնուեցան».  
Հոովմ. Գ. 10—19:

Ահա՛ մեր բանական վիճակը: Աստուած ինքը կ'ըսէ մեզի այս բոլորը, եւ ինք միայն գիտէ մեր նուաստութեան խորութիւնը, մեր վատութիւնը, մեր մեղանչականութիւնը, մեր թշնամութիւնն եւ անաստուածութիւնը: Եւ սակայն այս բոլորը դիտանալով՝ ըսաւ եւ տուաւ ամենալաւը՝ զոր կրնար տալ: Տուաւ զԱյն, իր սիրելի Որդին: Ո՛հ, լսեցէք, մտիկ ըրէք:

Ան ձեռքը դրաւ Որդւոյն վրայ՝ խաչին ահաւոր չքաւորութեան մէջ, եւ հանրաձեց զԱյն՝ մեր տեղը...: Ո՛հ, սքանչելի՛, սքանչելի՛ սէր, գերազանց քան գիտութիւն, «Վասն զի մենք երբ որ տկար էինք դեռ, յարմար ժամանակին Քրիստոս ամբարիչսներուն համար մեռաւ ինչու որ արդարի մը համար հաղիւ կ'ըլլայ որ մէկը մեռնի (բայց մէկ բարի մարդու համար կարելի է որ մէկը մեռնի), սակայն Աստուած իր սէրը որ մեր վրայ ունէր յայտնեց, որ երբ դեռ մեղաւոր էինք, Քրիստոս մեզի համար մեռաւ»․ Հռոմ. Ե. 6—9:

Պիտի չի խոնարհեցնէ՞ք հիմա ձեր գլուխն ու սիրտը Աստուծոյ ներկայութեան: Գրաւեցէք ձեր տեղերն Անոր առջեւ իբրեւ անարգ, վատ, կորսուած, յանցաւոր մեղաւոր: Երբեք աղէկ բան մը ըրած չէք, երբեք չէք կրնար աղէկ բան մը ընել:

Զի փրկուած, մեղաւոր ընթերցող, ճանցիլը գլեց, կորսուած մեղաւոր մը՝ Աստուծոյ առջեւ, եւ հաւատայ Աստուծոյ Որդւոյն: «Քանզի Աստուած այնքան սիրեց աշխարհը մինչեւ որ իր միածին Որդին տուաւ, որ ամէն ով որ Անոր հաւատայ, չի կորսուի, հապա յաւիտենական կեանք ունենայ»․

Յովհ. Գ. 16: Ասկէ աւելի մեծ ի՞նչ սպացոյց կրնար տալ Աստուած իր սիրոյն՝ քան զայն՝ զոր ինք տուաւ, դնելով իր միածին Որդին ամէնէն վատ, ամէնէն նուաստ մեղաւորին տեղ: Ան չի խնայեց իր սիրելի Որդւոյն՝ որպէսզի կարենայ խնայել մեղաւորին՝ որ կը հաւատայ իր Որդւոյն: Ձեր սիրոյն համար աղքատացաւ, կը հաւատա՞ք, պիտի ընդունի՞ք զինք իբր ձեր Փրկիչը:

Եւ մենք որ հաւատացած ենք եւ գիտենք զինք, գիտենք թէ ինք մեզի համար մեռաւ․ մենք որ կը խոստովանինք մեծ առաքեալին հետ ու կը դաւանինք «Որ սիրեց զիս եւ իր անձը ինծի համար տուաւ»․ Գաղ. Բ. 20:

Ի՞նչպէս կը կարօտինք մեծագոյն ըմբռնութի մը՝ իր հզօր սիրոյն մասին՝ որ զօհեց ինքզինքը, այն սէրն էր որ դնաց խաչին ստորնութեան: Պարտինք նայիլ իւրաքանչիւր չի փրկուած մարդու վրայ — մարդկային տեսակետով՝ ամէնէն ստորին, ամենէն թշուառ, ամէնէն անսիրելի — իբր մէկը՝ որուն համար Աստուծոյ Որդին տուաւ իր անձը, իր յաւիտենական հարստութիւնը, եւ աղքատ եղաւ: Նայեցէք մեր մեծ քաղաքին դիմացի փողոցին մէջ գտնուողներուն... որքան յաճախ կը տեսնենք

անոնց երերալը, դողդղալը: Տեսէք խեղճ մը որ կը պառկի փողոցին, տիղմովն ու աղտեղութեամբը ծածկուած, թերեւս իր խկ արիւնով ... նուազած: Ո՛հ, նայեցէ՛ք այդ դժբաղդին, այդ անտուն թափառականին, որուն համար թերեւս Աստուծոյ Որդին աղաղակեց խաչին վրայ, «Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ, ինչո՞ւ զիս թողուցիր»: Անոր համար թափեց իր անդին արիւնը, անոր համար ճաշակեց այդ սոսկալի մահը: Ուրիշ ի՞նչ կերպով կրնանք սիրել այդ խեղճ, թշուառ մեղաւորը այդ անտուն լքեալը, որուն համար Աստուած տուաւ իր սիրելի Որդին, Որուն համար մեռաւ Քրիստոս, պարտական ենք այդ մէկուն: Իցի՛ւ, Տէրը լեցնէր մեր սիրտերն այն բոցավառ սիրով՝ զոր ունի ինք՝ խեղճ, կորսուած մեղաւորներուն համար, որ մենք անձկայինք, այո՛, տառապէինք փրկութեանը համար անոնց՝ որոնց համար Քրիստոս աղքատ եղաւ, իր բոլոր փառքէն մերկացաւ...:

Գ.

Իր աղքատանալովը հարուստ ենք, որպիսի՛ նիւթ մ'ունինք մեր խորհրդածութեան համար: Խաչեալ Աստուածորդւոյն, մեծ, խոր, անչափելի աղքատութիւնը՝ հարստութիւն

հայթայթած է մեզի: Որչա՛փ մեծ ըլլալու է այս հարստութիւնը, որ խեղճ, կորսուած մեղաւորներուն համար է, որոնց համար մեռաւ ինք, եւ որոնք կը հաւատան իրեն: Ինչ զարմանալի է արդարեւ Քրիստոսի հարստութիւնը՝ զոր ունէր Ան Հօրը հետ՝ աշխարհի ըլլալէն առաջ, եւ ի՛նչ յուզիչ է այն իրողութիւնը թէ՛ այսպիսի հարուստ մէկը՝ այնքան աղքատ եղաւ, սքանչելի իրողութիւն: Սակայն ամէնէն զարմանալին է այն հարստութիւնը զոր Աստուած տուած է մեզի Անոր միջոցաւ: Ասիկա լըրումն ու կատարելութիւն է օրհնեալ Աւետարանին, լիութիւն մը՝ որ շատ քիչ քարոզուած, ու շատ քիչ հաւատացուած է մեր օրերուն մէջ: Ոմանք կը շեշտեն, Աւետարանի քարոզութեան մէջ մեղաց թողութեան իրողութիւնը՝ թէ ինչպէս մեղաւոր մը կ'աղատի ու կ'արդարանայ ամէն բաներէ: Մեծ օրհնութիւն մըն է զիմանալ յիրաւի թէ մեզքն յաւիտեանս կրնայ ներուիլ: Այդ երանութիւնը գիտցաւ Դաւիթ, երբ գրեց Լի-րդ սաղմոսը — «Երանի՛ անոր՝ որուն յանցանացը թողութիւն եղաւ, ու անոր մեղքերը ծածկուեցան: Երանի՛ այն մարդուն՝ որ Տէրը անօրէնութիւն չի սեպեր անոր, ու անոր հոգիին մէջ նենդութիւն չկայ»: Սաղմ. ԼԲ. 1—3:

Սակայն ներումը փոքրիկ մասն է միայն երանելի, օրհնեալ փրկութեան: Ուրիշներ առաջնութիւն կուտան նոր կեանքի շնորհման, յաւիտենական կենաց փրկութեան ստուգութեան եւ զալիք բարկութենէն ազատման: Բոլոր ասոնք եւ ուրիշ թանկագին բաներ երանելի եւ օրհնեալ հետեւանքներէն ոմանք են՝ Աստուածորդւոյն լրացուցած գործին խաչին վրայ: Կայ սակայն բարձրագոյն յայտնութիւն մը՝ զոր հաւատացեալ մեղաւոր մը, շնորհքով փրկուած, ունի՝ այն երանելի մէկուն միջոցաւ, որ աղքատ եղաւ: Անով եղած ամենալեցուն օրհնութիւնը մեր գեղեցիկ համարը կը յայտնէ: — «Անով հարուստ եղանք» —: Եւ ի՞նչ է այն հարստութիւնը՝ որ մեզի կը վերաբերի, Տէր Յիսուս Քրիստոսի աղքատութեան պատճառաւ: Որչափ հարուստ ենք իրմով: Երբեք խորհած ես, սիրելի ընթերցող, Տէր Յիսուս Քրիստոսով հարուստ ըլլալու մասին: Այդ հարստութիւն ի՞նչ բանի մէջ կը կայանայ: Քեզ երկար չպիտի պահեմ անկէ՝ որ կը զուարթացընէ զրողին սիրտը, այլ ան յարատեւ դոհութեամբ եւ երկրպագութեամբ:

Շնորհքով փրկուած ենք, Տէր Յիսուս Քրիստոսի աղքատութեան միջոցաւ, երբ ինք

լքուած էր այն խաչին վրայ: Ճիշդ ա՛յնքան հարուստ էինք հիմա փառքով հո՛ն, վերը:

Ասիկա մեծ հաստատում մըն է. Ան սքանչելի պահանջ մըն է, եւ սակայն ճշմարիտ է հիմա, ճշմարիտ է հիմա, ճշմարիտ յաւիտեանս, յաւիտենից, անհամար դարերու շրջանին՝ անվերջ յաւիտենականութեան մը...:

Ամէն բանէ առաջ ստուգենք թէ ո՛րքան հարուստ է Ան՝ որ մեր տեղը խաչը ելաւ: Ո՛ր է Ան հիմա: Գերեզմանը չէր կրնար իր մէջ պահել զինք: Ան չէր կրնար տեսնել ապականութիւն: Հայրը յարոյց զԱյն մեռելներէն եւ ընդունուեցաւ վերը փառքով...: Որպիտի՛ տեսարան երկնից մէջ՝ Երբ ինք վայելեց կրկին իր Հօր ներկայութիւնը: Անցաւ երկնից մէջէն: Այն ամպն որով անտես եղած էր՝ պշուցեալ աշակերտներէն, տարուեցաւ այն դահուն առջեւ, այն փառաւոր դահուն տիեզերքի կեդրոնին: Ի՛նչ սքանչելի կերպով հրեշտակաց խումբեր կանգնեցան իր շուրջը՝ մինչ ինք վերադարձաւ Հօրը: Անոնք կը ճանչնային զինք հոն՝ մարդկային կերպարանք առնելէ առաջ: Տեսած էին զինք վարը, երկրի վրայ: Անոր հետն էին անապատին մէջ ճամբորդած ատեն, իր աշխատութեան ու ծառայութեան միջոցին: Կրնար ա-

նոնց մէկ լէզէոնին հրամայել այն ժամուն՝ երբ խաւարի իշխանութիւնն իր վրայ հասաւ: Ի՞նչ պէս զիտեցին զինք՝ երբ խաչէն կախուեցաւ: Յարութեան արշալոյսին ներկայ էին, եւ տունն աշակերտներուն բարի ու փառաւոր աւետիսը թէ ինք նոյն կերպով պիտի դար կրկին: Ի՞նչ տպաւորութիւն գործեց Հօրը, մեր սիրելի Աստուծոյն եւ Հօրը, Տէր Յիսուս Քրիստոսի Հօր Աստուծոյն վրայ, երբ իր սիրելի Որդին վերադարձաւ իրեն: Հայրը լքեց զԱյն, ապտակեց զԱյն խաչին վրայ մեղաւորին տեղ, եւ հիմա նոյն Որդին ետ կուգայ եւ կը ներկայանայ Հօրը, մարդու կերպարանքով — փառաւորեալ մարդու: Մարդկային արարած մը՝ փառքի մարմնով՝ եւ տակաւին մսի եւ ոսկորի մարմնով՝ Աստուծոյ դահուն առջեւ կը ներկայանայ, եւ Ան՝ Աստուծոյ Որդին է յարուցեալ ի մեռելոց, նոր ստեղծագործութեան մը զլուսը: Ի՞նչ անբացատրելիօրէն վսեմ ու փառաւոր պէտք է ըլլայ Ան որ այսպէս իր Հօրը կուգայ: Տեսի՛ք, կը յառաջանայ դէպի այն դահը եւ Հայր կ'ողջագուրէ զինք, ու կ'ըսէ — «Իմ աջ կողմս նրստէ, մինչեւ որ քու թշնամիներդ ոտքերուդ պատուանդան զնեմ»: «Դուն յաւիտեան քահանայ ես»: Մեղքիսեղիկի կարգին պէս, եւ թե-

րեւս երկնային զօրաց աղաղակներուն եւ գովեստներուն տակ նստաւ հոն: Եբր․ Ա․ եւ Ե․ Գլուխները:

Ո՛ւր է հիմա ինք: Վերադարձած է Հօրը քով, Հօրը ներկայութեան իբր փառաւորեալ մարդ եւ փառաւորեալ Աստուածորդի: Աստուած բարի դալուստէն դատ՝ ուրիշ բան ըրաւ իրեն, տալով փառաւորեալին, այն մարմնով՝ որուն մէջ դեռ կը տեսնենք բեւեռներու հետքերը, տեղ մը՝ իր դահուն վրայ: Այո՛, տըլաւ: Աստուած զինք ամէն բանի ժառանգ նշանակեց, բոլոր ստեղծագործութեան ժառանգ ըրաւ զինք: Ամէն գորութիւն երկնից ու երկրի մէջ՝ տրուեցաւ իր սիրելի Որդւոյն: Ուրեմն հիմա որչա՛փ հարուստ է Ան: Ամէն արարածներ Անոր կը վերաբերին: Ան է Օրհնեալ Տէրն ամէնուն: Ուրիշ ի՞նչ բանի տիրացած է Ան հիմա: Հօրը սիրոյն, Հօրը սէրն անգամ մ'ալ կեդրոնացած է իր վրայ: Այն յաւիտենական սէրը՝ զոր միշտ ճանչցած ու վայելած էր, նոյն սուրբ սիրոյն ճոխութիւնն անգամ մ'ալ իրն են: Ո՛հ, ի՛նչպէս կը սիրէ զինքը Աստուած, այդ սիրուն էակը՝ որ իր կամքը կատարեց, որ իր յաւիտենական արդարութիւնը բարձրացուց եւ ճանչցուց իր սէրը կորսուած ու մեղաւոր աշխար-

հին...:

Ուրիշ Ի՞նչ բանի տիրացաւ, երբ վեր բարձրացաւ...: Կը նայիմ ու կրկին կ'աղաղակեմ — «Սակայն Յիսուսը փառքով ու պատուով պըսակուած կը տեսնենք, որ հրեշտակներէն քիչ մը վար եղած էր, մահուան չարչարանքին համար». Եբբ. Բ. 9:

Փառքով պատած է Ան, Հայրը փառաւորած է զՏէր Յիսուս Քրիստոս: Եւ Ի՞նչ փառք...: Ո՞վ կրնայ պատմել Անոր փառքը: Ո՞վ կրնայ նկարագրել այն փառքը, զոր ունի Ան իր Հօր ամբողջ վրայ, այն փառքը զոր՝ կը տեսնենք՝ պիտի ունենայ իր զօրութեան օրը, երբ դայ դարձեալ իբր Տէր Յիսուս, Տէր Տէրանց եւ Թագաւոր Թագաւորաց»:

Միւրեւի ընթերցող, Ան հարուստ էր բոլոր յաւիտենականութեան մէջ, երեք բաներով — 1. Ստացուածքով, ամէն ինչ իրեն կը վերաբերէր. 2. Միրով... Հօրը միածին Որդին. 3. Փառքով, Աստուծոյ փառքը: Այս երեք բաները թողուց, հրաժարեցաւ: Այն խաւար շքըջանին՝ երբ կախուած էր, առանձինն, լըքուած խաչին վրայ: Ամէն բանէ մերկացած: Եւ հիմա, Յարութեամբը կը տեսնենք զինք Որդի Մարդոց Էւ Աստուած Որդի վերադարձած, իր

Հօրը քով: Ամէն զօրութիւն տրուած է իրեն, եւ ամէն բանի ժառանգորդն է: Հօրը սէրն իր վըրայ, Հօրը փառքը կը ծածկէ զինք անգամ մ'ալ: Հիմա ունի նոյն հարստութիւնը, զոր ունէր աշխարհի ըլլալէն առաջ, միայն մէկ տարբերութեամբ, հիմա ինք փառաց մարդն է, Փառաց Տէրը, ճիշդ այնքան հարուստ է ինք, փառաւորեալն է, նո՛յնքան հարուստ է ամենանուաստ մեղաւորն՝ որ հաւատացած է իրեն որ իր սուրբ արեամբ լուացուած է: Անոր հարստութիւնը՝ քու հարստութիւնդ է, ո՞վ Աստուծոյ դաւակը, լայն բաց աչքերդ ու սիրտդ, եւ աղօտ նշոյն ունեցիր Աստուծոյ շնորհաց եւ սիրոյն:

Ան տեսաւ աշխարհն աւերակ, մարդիկ ապըստամբ եւ թշնամի իրեն: Յանկարծակիի չեկաւ՝ երբ մարդիկ ինկան, զիտէր այդ բանը՝ բոլոր յաւիտենականութեան մէջ: Այդ մասին նախապատրաստութիւն տեսած էր: Միւրեւի էակն իր ծոցն է, որու միջոցաւ եւ որու համար ամէն ինչ գոյութեան եկաւ: Իր նպատակն՝ ուրիշներն ալ որդեգրել էր այդ մէկին հետ: Այս անարդ, կորսուած մեղաւորներն պիտի առնուին խաւարին իշխանութենէն դուրս եւ այդ մէկին տակ պիտի դրուին, իրեն ժառանգակից ըլլալու — ժառանգորդ Հօրը սիրոյն եւ փառ-

քին՝ բոլոր յաւիտենականութեան մէջ: Ի՛նչպէս կրնար ընել այդ բանը: Յանձնեց իր Որդին, թողուց որ մեկնի այն մութ, մութ երկիրը, հարուածեց, ապտակեց զայն երբ տեսաւ խաչի վրայ...: Եւ յետոյ յարոյց զԱյն՝ մահուան ու գերեզմանին վրայ յաղթական, եւ առաւ իր ներկայութեանը կրկին: Նստեցուց իր աջ կողմը երկնից մէջ, եւ անոր միջոցաւ կատարեց իր սքանչելի նպատակը՝ այդ սրտով արդիւնք ունենալ, բաժնեց իր հարստութիւնը: Մարդ կրնա՞ր ըմբռնել այսպիսի կերպ մը: Աշխարհիս բոլոր իմաստութիւնը կրնա՞ր հնարել այսպիսի ծրագիր մը: Հօրը միածին Որդին, Հարուատը, որ ստեղծեց ամէն բան, հրեշտակներէն քիչ մը վար եղած էր, եւ հիմա շատ աւելի լաւագոյն եղած է քան հրեշտակները ԵՔՐ. Ա. 5, անոնցմէ գերազանց անուն մը ժառանգելով: Եւ այս բոլորը եղած է մեզի, կորսուած մեղաւորներու համար, որպէսզի ամէն մէկս որդի ըլլանք Անոր հետ, բաժանորդ այն դիրքին, այն տեղին՝ զոր ունի Ան՝ ամենաբարձր փառքին մէջ:

Ճիշդ այնքան հարուատ՝ որքան է ինքը իր Հօրը ներկայութեանը, նո՛յնքան հարուատ եւ դուն, նո՛յնքան հարուատ է ամէն հաւատացող

մեղաւոր: Անով՝ որւէ կերպով պակաս ենք՝ քան Աստուծոյ որդիներ ենք Աստուծոյ ժառանգներ, նոյն ինքն Հողին վկայութիւն կուտայ՝ մեր հողիին հետ թէ մենք Աստուծոյ որդիներն ենք եւ թէ որ որդիք, ուրեմն ժառանգներ Աստուծոյ ժառանգներ, Քրիստոսի ժառանգակիցներ. Հռովմ. Ը. 16—17: Որդի ըլլալ եւ ժառանգ ըլլալ՝ անբաժան կերպով կապակցած են, ժառանգներ ենք Աստուծոյ, որովհետեւ՝ իբր հաւատացեալներ՝ որդիներ ենք: Մեր ժառանգութիւնը, բնաւ պակաս չէ Անոր ժառանգութեանէն որ անդրանիկն է մեռելներէն: Աստուած նշանակեց զինք ժառանգ բոլոր բաներուն եւ մենք ժառանգակիցներ, ընկեր ժառանգակիցներ Քրիստոսի: Ասկէ աւելի պարզ քան կրնա՞ր ըլլալ, Աստուած ըսաւ Աբրահամի քալել, չըրջիլ այն երկրին մէջէն՝ զոր խոստացած էր իրեն եւ իր սերունդին: Կրնանք երեւակայել, ի՛նչ ուրախութեամբ հաւատացելոց Հայրը, քալե՛ց այն բարի երկրին մէջ, կանանչ արօտներով, ջուրի աղբիւրներով, գետերով ու լիճերով, ի՛նչպէս հրճուանքով դիտեց լեռները, եւ սակայն իրապէս չի ժառանգեց զայն նոյն առտին, բայց հաւատքով վայելեց զայն, մեր Աստուածն ու Հայրը չի պահանջեր մեզմէ քալել

հոս, այս երկրին մէջէն, անկէ աւելին կ'ըսէ : Ամէնը տուած է իր սիրելի որդւոյն, բոլոր երկիրն Անոր կը վերաբերի, բոլոր տիեզերքը, եւ որովհետեւ իր Որդւոյն կը վերաբերի, հետեւաբար մեզի կը վերաբերի, վերցո՛ւր աչքերդ վեր ու նայէ երկնից, իր սքանչելի դադանիքներով, իր անհուն, անյատակ միջոցով, իր արեգակնային դրութեամբ՝ անտեսանելի նոյն խսկ ամենազօրաւոր հեռադիտակին : Այդ ամէնը Անոր կը վերաբերի : Ան կը բռնէ իր օրհնեալ ձեռքերուն մէջ, եւ ան կը վերաբերի մեզ : Ան քու ժառանգութիւնդ է : Անոր հետ պիտի տիրանանք երկնից եւ երկրի : Եւ ի՞նչ պիտի ըլլան այս բոլորը, ի՞նչ մեծ է մեր հարստութիւնը, ո՞վ կրնայ պատմել : Անվերջանալի՛ դարեր, յաւիտենականութիւնը պիտի վայելենք Անոր հետ, Անոր ճոխութեան ու փառքին մասնակից ըլլալով :

Հայրը կ'ուզէ որ վայելես հիմա հաւատքով՝ քու հարստութիւնդ, ի՞նչ են այս երկրիս ստացուածքներն ու ճոխութիւնները, թէեւ մարդիկ զանոնք հարստութիւն կը կոչեն, ի՞նչ են անոնք՝ բաղդատմամբ մերինին՝ իբր Աստուծոյ Որդիներ : Անոնք օճառի պղպլակներ են միայն, աղքատութեան խեղճ ու կրակ խաղա-

լիքներ՝ որ շուտ կը ցնդին :

Ո՞վ Աստուծոյ Չաւակը, անդին նայէ՛, հարստութեան կամ աղքատութեան մէջ, առատութեան կամ կարօտութեան ատեն, այո՛, ամէն օր յիշէ քու յաւիտենական, քու մնայուն հարստութիւնդ՝ Տէր Յիսուս Քրիստոսով : Ուրախացիր հաւատքով ու յաղթանակով՝ բոլոր երկրային վիճակներուն ու պարագաներուն մէջ իբր ապագայ ժառանգորդ Աստուծոյ : Սիրոյ ճոխութիւնը դոր Ան կը վայելէ, սէրն որով սիրուած է ան Աստուծմէ, այն սէրն է որով մենք սիրուած ենք, նոյն սիրոյն բաժնեկից ենք, ասով է որ հաւատացեալներու կ'ուղղուի Աստուծոյ սիրելիներ խօսքը Նոր Կտակարանին մէջ : Լսեցէք Անոր բարձր, քահանայական աղօթքը Յովհ. Ժի. դլխուն մէջ, ըմբռնելու համար թէ այնպէս է : Հոս կը պատմէ Հօրը՝ Անոր եւ իր փրկագործութեան մասին, որ Հօրմէն իրեն տրուած էր : Չարմանալի բան է որ փրկութեան բոլոր մեծ իրողութիւնները — մեր Աստուծոյ առջեւ կենալը, մեր ներկայ պատասխանատուութիւններն ու առանձնաշնորհումները՝ մեր ապագայ փառքը՝ ամէնքն իրմով յայտնուած են : Հեղինակն ու լրացուցիչը, հաւատքին՝ այս աղօթքին մէջ, այս աղօթքին իր

օրհնեալ խորութեամբ կրնայ կոչուիլ ընծիւղ, սկիզբն եւ պատճառ բոլոր հետազայ յաջորդող յայտնութեանց Շնորհաց Աւետարանին, բոլոր սիրկութեան ճշմարտութեանց ինչպէս պարզուիլն ու յայտնուիլն՝ մեծին Պօղոսի նամակաց մէջ՝ հոս յիշուած են: Այս ուսուցումներն ու վարդապետութիւնները՝ եօթը բառերու մէջ կրնան ամփոփուիլ, եւ ասոնք են — Փրկութիւն, Յայտնութիւն, Ներկայացում, Նոյնացում, Սրբացում, Պահպանում եւ Փառաւորում:

Հոս կը լսենք իր Հօր ըսելը — «Ու աշխարհս զիտնայ թէ՛ Դուն զրկեցիր զիս, ու սիրեցիր ասոնք ինչպէս որ զիս սիրեցիր. եւ դարձեալ — որ այն սէրը որով Դուն զիս սիրեցիր, անոնց մէջը ըլլայ, ու ես ալ անոնց մէջը». Յովհ. ԺԷ. 23—25: Ճշմարտիւ այսպէս է. այն սէրը, որով Հայրը կը սիրէ Որդին, է այն սէրը՝ որով ինք կը սիրէ ամէնը որ կը վերաբերի Քրիստոսի, որ Անոր հաւատալով՝ Քրիստոսի մէջ է: Աստուած սէր է, եւ, ո՛հ, ի՛նչպէս կը սիրէ ինք: Սէրն էր որ տուաւ Միածինը՝ որպէսզի կարող ըլլայ մեզ խեղճ մեղաւորներս մասնակից ընել նոյն յաւիտենական սիրոյն:

Ամուր բռնէ զայն հաւատքով, ո՛վ Աստու-

ծոյ սիրելին, Քրիստոս Յիսուսի մէջ՝ որ դրած է Շնորհքը քեզ, քեզ համար Հօր Աստուծոյ կողմէն, միայն սէր կայ, ո՛չ այլ ինչ: Ամենայն պատկառանքով կ'ըսենք — Աստուած սիրելէ զատ բան չի կրնար ընել, սիրելէ զանոնք՝ որ իր զաւակներն են հաւատքով ի Քրիստոս Յիսուս: Սորվէ նկատել ամէնը, նոյնիսկ ամէնէն մութ եւ ամէնէն օտար — արտասովոր փորձառութիւնը: Անոր սիրոյն լոյսով, ոչինչ, ոչինչ կրնայ զատել մեզ Աստուծոյ սէրէն որ Յիսուս Քրիստոս մեր Տէրօջմով է:

Հապա փառքին համար ի՛նչ ըսենք: Ի՛նչ մեծ է Անոր յայտնած փառքը: Այդ փառքը մեզի կը պատկանի, Անով եւ Անոր հետ: Պարտինք յիշել ուրիշ խօսք մը Անոր աղօթքին մէջ: Ուրքան բարի եղաւ ինք որ աշխարհէն մեկնելէն առաջ այս բոլոր խօսքերը խօսեցաւ: Աշակերտները լսեցին զանոնք արտասանելը եւ անոնցմէ սորվեցան Անոր սէրը եւ իրենց փառաւոր ճակատագիրը: Ու մենք կարգալով Յովհ. ԺԷ. գըլուիւր, կը լսենք դեռ իր աղօթքը: Ահաւասիկ այն խօսքը՝ որ կը պատմէ մեզ իր փառքը: «Եւ այն փառքը որ դուն ինձի տուիր, ես անոնց տուի, որ մէկ ըլլան ինչպէս որ մենք մէկ ենք: Ո՛վ Հայր, անոնք որ դուն ինձի տուիր, կ'ու-

ղեմ որ ուր որ ես եմ, անոնք ալ իմ հետս ըլլան, որ պէտքի տեսնեն իմ փառքս՝ որն որ ինձի տրւի: Յովհ. Ժէ. 22—24:

Բաւական չէ ասիկա, Անոր փառքին մասնակից պիտի ըլլանք, յաւիտեանս Անոր հետ պիտի ըլլանք, մեր պատկեցած խոնարհած մարմինները՝ Անոր փառաւոր մարմնոյն նմանութեամբը պիտի ձեւուին, պիտի տեսնենք զինք ինչպէս որ է, եւ իրեն նման պիտի ըլլանք: Մեր փառաւոր ճակատագիրը, կեանքը պիտի յարմարի Աստուած Որդւոյն պատկերին, որ Ան կարենայ ըլլալ Անդրանիկը շատ մը եղբարց մէջ: Վերջապէս Անոր հետ փառաւորուած Աստուած պիտի ցուցնէ իր շնորհաց գերազանց ճոխութիւնը, իր բարութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցաւ...: Ի՞նչ փառք, յաւիտեա՞նս Տէրօջը հետ՝ որ սիրեց զիս եւ ինքզինք տուաւ ինձի համար:—

«Տէրոջն հետ յաւիտեա՞նս —

Ի՞նչ միսիքարութիւն,

Իրեն խօսքերն ինձի կուտան

Կեանք եւ անմահութիւն:»

Եւ շուտով այդ փառքը պիտի ծագի մեր վրայ: Տէրը մօտ է: Շատ, խիստ շատ մօտ է

այն օրհնեալ վայրկեանը՝ որուն համար սերունդ սերունդի ետեւէ սպասեց Ան՝ իր Հօրը գահին վրայ ամէնքս իրեն հետ ունենալու, այո՛, խիստ մօտ է, նոյն իսկ դրան ետին, շուտով պիտի լսենք Փեսային ձայնը՝ որ կը կանչէ իր սիրելի հարսը, դալ իր ներկայութեանը, եւ յետոյ բաժանորդ ըլլալ իր հարստութեանը...: Բայց, աւա՛ղ, ի՞նչ խեղճ ու տխուր են մեր խօսքերը, որքան դուլ, բթացած է մեր միտքը, որքան դանդաղ ու պաղ է վայելելու այս ամէնը: Որքա՞ն յաճախ, նկուն կը շրջինք, յուսախաբ եղած քանդի երկրաւոր պայմանները, ժամանակաւոր, վաղանցուկ բաներ՝ նըպաստած չեն մեր հանգստեան. թերեւ կը մրմռանք ու կը տրտնջենք, եթէ մեր սիրտերն հաստատուն ըլլային Քրիստոսի վրայ, սքանչելի ճոխութեանց վրայ որոնք իրն են փառքով, որոնք կը պատկանին մեզի, հոգի ու վշտի տեղի պիտի չըլլար երբեք, կամ անհամբերութեան կամ տագնապի, անձկութեան, բոլորովին գոհութիւն ու շնորհակալութիւն պիտի ըլլար: Աս է որ Հայրը կ'ուզէ, որով կը հրճուի: Ան կը սիրէ լսել գոհութեան ձայնն այնպիսիներուն՝ որոնք աստեն մը հեռացած էին, եւ հիմա մօտ բերուած են, շնորհակալ ըլլալով այդ

չնորհալի, պաշտելի անուան: Ան կը սիրէ տեսնել իր արեամբ գնուած ժողովուրդին հրճուելը՝ իր Որդւոյն միջոցաւ: Անգամ մը Իսրայելացի մայր մը եկաւ զինք գովելու, իր աղօթքը պատասխանուած էր: «Եւ մինչդեռ ան բացառու թափեց իր սիրտը, Աստուծոյ հոգին բացառելի տեսութիւնը, սուրբ հրճուանքով աղաղակեց ան»:

«Անիկա աղքատը փոշիէն կը վերցնէ, ու կարօտը աղբիւսէն կը հանէ, որպէս զի իշխաններուն հետ նստեցնէ, ու փառաց աթոռը անոնց ժառանգեցնէ. քանզի երկրի հիմերը Տէրոջն են: Ու աշխարհը անոնց վրայ հաստատեց».  
Ա. Թագ. Բ. 8:

Մեծ խորհուրդ, մեծ ըմբռնում մըն է ան՝ եւ սակայն չի բացատրեր մեր փառաւոր ժառանգութիւնը, մեր հարստութիւնն ի Տէր Յիսուս Քրիստոս: Ի բնէ խեղճ մուրացիկներ ենք, աղբակոյտերու վրայ, եւ երանելին որ վար եկաւ մեր թշուառութեան, վեր առաւ մեզ աղբակոյտէն՝ իր եղած տեղը, իր հարստութեան, իր փառաց, իր գահուն մասնակցելու: Ո՛հ, ո՛րքան քիչ իրական է աս մեզի, ո՛րքան քիչ կը մտնեն մեր սիրտեր այս ամէնուն մէջ: Եւ

սակայն մեր Աստուածը կ'ուզէ որ մենք մտնենք հաւատքով սիրոյ այս սքանչելի խորհրդոց մէջ՝ Քրիստոս մեզի եղած:

Ուրիշ ամէն բանէ աւելի՝ Քրիստոսի մէջ ունեցած մեր ճոխութեանց ճշմարիտ ըմբռնումը, որուն քիչ վերջ մասնակից պիտի պահէ Անոր հետ՝ փառաց մէջ, պիտի պահէ մեզ զատուելու տեղը եւ պիտի սորվեցնէ մեզի Տէրոջը արժանի կերպով քալել: Մեր աչքին առջեւ ունենալով այսպիսի ճոխութիւն, ճակատագիր ու կեանք, ո՛րքան սուրբ պիտի ըլլան մեր կեանքեր: Եթէ այս ճոխութիւնը միշտ մեր հոգւոյն առջեւ ըլլան՝ պիտի գոհանանք իր շաւղին մէջ քալել, դո՛հ ըլլալով ոչինչ ըլլալ հիմա, եւ մասնակից ըլլալ իր կշտամբանքին իր յանդիմանութեան: Ի՛նչ զիւրին պիտի ըլլար ամէնէն ցած տեղն առնել, եւ ուրախութեամբ ողջունել այն բոլորն որ մեզ կը խոնարհեցնէ: Անոր սիրոյն համար որ ամէն ինչ զոհեց, ստիպուած, բռնադատուած իր հօր սիրով՝ մեր առջեւ դրուած ուրախութեան գիտակցութեամբ, իր հետն ըլլալ իբր ժառանգակիցներ, մենք եւս ա՛լ աւելի՛ պիտի հանդուրժէինք խաչին անարգանաց եւ ամօթին:

Մեր ամենամեծ կարօտութիւնն ու պէտքն  
աս է: Ո՛հ, մեծազոյն տեսութիւն Անոր մա-  
սին, Անոր փառաց, Անոր ճոխութեան մասին,  
եւ մեր տեղն Անոր մէջ, հիմա եւ Անոր հետ իր  
բոլոր ճոխութեամբ ու փառքով, քիչ ատե-  
նէն . . . :

Բայց ոչ միայն ամէն բանի մասնակից պի-  
տի ըլլանք Անոր հետ, հոս երկրիս վրայ եղած  
ատեննիս, իբր փրկեալներ, մահէն կեանքի  
փոխուած սպասելով Անոր եւ իր փառքի՛ն, —  
հարուստ ենք, հարուստ, Փիլիպեցոց թուղ-  
թին վերջի մասին մէջ կը կարգանք սա խօսքը  
— «Եւ իմ Աստուածս ձեր ամէն պիտոյքը պի-  
տի լեցնէ՛ իր ճոխութեանը չափովը, փառքով»  
Փիլիպ. Դ. 15: Եւ Եփեսացոց թուղթին սկիզ-  
բը կը կարգանք. — «Օրհնեալ է Աստուած, մեր  
Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, Ան որ մեզ օրհ-  
նեց ամէն հոգեւոր օրհնութիւններով, երկնա-  
ւորներուն մէջ Քրիստոսով». Եփես. Ա. 3: Կո-  
ղոսացոց մէջ ալ կը լսենք թէ՛ «Անոր մէջ կը  
բնակի Աստուծոյ բոլոր լիութիւնը՝ մարմնով,  
եւ թէ մենք Անով կատարեալ ենք»: Յիշենք  
նաեւ այն թանկագին խօսքը՝ զոր կը զանենք  
Հոովմայեցոց թուղթին սկիզբը — «Ան որ իր

Որդւոյն չի խնայեց, բայց յանձնեց զԱյն ա-  
մէնուս համար, ի՞նչպէս Անոր հետը առատու-  
թեամբ պիտի չտայ մեզ ամէն բաները»: Ամէն  
ինչ որ կը կարօտինք՝ հոգեւոր օրհնութեան,  
ամէն բան ունինք Անով՝ որ վճարեց Խաչին վը-  
րայ, որ այնքան աղքատ եղաւ՝ որ մենք հա-  
րըստանանք: Ի՞նչ սոսկալի բան, եթէ մենք,  
տիրացած ըլլալով այսքան ճոխութեան՝ ամէն  
հոգեւոր օրհնութեամբ՝ մեզի տրամադրուած  
Տէրօջմով մը՝ որ պատրաստ է լեցնել մեզ իր  
էութեան, իր անձին լեցունութեամբը, եթէ չի  
գործածենք այս հարստութիւնները, եթէ զանց  
ընենք, անփոյթ ըլլանք այսքան մեծ փրկու-  
թեան մը համար, ամէնքս յանցաւոր կ'ըլլանք:  
Սակայն, Աստուծոյ ժողովուրդէն քիչեր, եթէ  
զտնուին, Քրիստոսով ամենակեցուն հարըս-  
տութեան բուռն փափաքովը կ'ապրին:

Իսրայէլ թերացաւ եւ չի կրցաւ մտնել  
երկնաւոր Գանանը, մենք կը թերանանք մեր  
ունեցած ճոխութեան մէջ չի մտնելով: Եւ եթէ  
Իսրայէլ ներս մտած ու տիրացած ըլլար բոլոր  
երկրին, պիտի հասնէր երկրին մէկ ծայրը մի-  
այն, քանզի սահման մը կար հոն:

Շատ, խիստ շատ տարբեր է Քրիստոսով

մեր ունեցած հարստութեան մասին, մենք երբեք չենք կրնար հատցնել դայն. ան՝ իրեն նման է, Աստուծոյ նման, անհուն, անսպառ: Ո՛վ, ո՛վ իմ հոգիս, օրհնէ՛ր զԱնի, գովէ՛ր զԱնի: Եւ ո՛հ, ի՛նչ տկար է մեր գովեստը, մեր գոհութիւնը: Անոր սէրը, Անոր ճոխութիւնը կը դերագանցեն գովեստն արդարեւ: Եւ ո՛րքան ճշմարիտ է թէ մենք կը հասկնանք, փոքրիկ տըղայոց կը նմանինք. բայց բոլոր ճոխութիւններէն քիչ մասը մեզի կ'սպասէ: Մենք մանուկներ ենք, բայց երբ Ան գայ, մենք մեծցած որդիք պիտի ըլլանք. ի՛նչ յայտնութիւն պիտի ունենանք յայնժամ Անոր ճոխութեանց եւ մեր ճոխութեանց նկատմամբ: Ի՛նչ փառք երբ Ան ունի իր կատարելագործած Եկեղեցին իրեն հետ, եւ անոր հետ իր լեցուն ժառանգութիւնը սըրբոց...: Ի՛նչ փառք, երբ Ան գայ իբրեւ Անդրանիկը, բերելով իրեն հետ բազմաթիւ որդիները փառաց ի փառս: Պիտի մասնակցին Իր գահուն, Անոր հետ պիտի տիրենք երկրի վրայ եւ իր ձեռաց գործոց վրայ Իրեն հետ պիտի հըսկենք: Եւ յետոյ գոհութեան եւ օրհնութեան երգը պիտի յորդէ՛...: Բայց հոս տկար կերպով պիտի արտասանուի քանի մը անձերէ:

Անոր որ սիրեց մեզ, եւ լուացած է մեզ

մեր մեղքերէն իր արեամբ, եւ մեզ թաղաւորներ ու քահանաներ ըրաւ, Աստուծոյ մեր Հօրը, Անոր փառքին իշխանութեան յաւիտեանս յաւիտենից, ամէն:

Անգամ մ'ալ դառնանք մարգարէութեան խօսքին, ինչ որ կը կարդանք հոս Հին Կտակարանին եւ մեր Նոր Կտակարանին մարգարէական գրքին մէջ, իր բուն յայտնութեան, զոր ընդունեց Աստուծմէ, գալու փառքին վերաբերմամբ, միայն իրեն չի վերաբերիր, այլ նաեւ մեզի, իրեն ժառանգակիցներուն: Եւ արդ, սիրելի ընթերցող, փրկուած ենք Յիսուս Քրիստոսի կը վերաբերիս, դիտե՛ս Տէր Յիսուս Քրիստոսի այս հրաշալի շնորհքը, որ քու սիրոյդ համար աղքատացաւ՝ որպէսզի դուն հարստանաս:

Եթէ Քրիստոնեայ չես, դեռ փրկուած չես, տակաւին օտարական մը այդ Շնորհաց: Ի՞նչ բան ետ կը պահէ քեզ զԱյն հիմա ընդունելէն: Հսեմ քեզ թէ Աստուած կ'ուզէ քեզ, ոչ միայն կ'ուզէ, այլ կը սիրէ քեզ, քեզի համար էր որ իր սիրելի Որդին տուաւ, քեզի համար լքեց զԱյն Խաչին վրայ: Աստուած ասկէ աւելի բան կրնա՞ր ընել: Եւ հիմա լսէ բարի լուրը, քաղ-

ցըր աւետիսը, Տէր Յիսուս Քրիստոս ամէն ինչ կատարած է քեզի համար, եւ Աստուած կը հըրաւիրէ քեզ դալ: Ան կ'ըսէ քեզի թէ ամէն ինչ պատրաստ է: Աստուած կ'ուզէ որ դաս, դուրս դաս աղքատ վիճակէդ, կարօտութենէդ, մեղքէդ եւ յանցանքէդ, ամօթէդ ու չգիտութենէդ՝ իր որդւոյն հարստութեանը: Կը կասկածի՞ս ասոր մասին, համոզուած եմ որ չես կրնար: Խիստ պարզ է, շատ յստակ է, անկասկած՝ թէ Աստուած կ'ուզէ ամէնէն ցածն ու նուաստը, տալու անոր իր հարստութիւնը, իր փառքը: Պայմանները կը հարցնե՞ս, ոչինչ պայման: Աստուած չի պահանջեր որ որեւէ բան ընես, բանդի ինք ամէն բան ըրած է: Անոր բոլոր ուղածը, խնդրածը աս է՝ որ դուն գաս՝ ինչպէս որ ես, իբր խեղճ մեղաւոր մը, եւ ընդունիս Տէր Յիսուս Քրիստոսը իբր քու Փրկիչդ, վըստահիս իրեն, նետես ինքզինքդ Անոր գէրկը:

Յօժա՞ր ես այսպէս ընել:

Աստուծոյ նուէրը յաւիտենական կեանք է՝ ի Տէր Յիսուս Քրիստոս: Ո՛վ որ Որդւոյն կը հաւատայ, յաւիտենական կեանք ունի: Աստուծոյ բոլոր ուղածը աս է՝ որ դուն ունենաս այն հարստութիւնը՝ զոր իր սիրելի Որդին գնեց

խաչին վրայ՝ մեղաւոր մարդուն համար: Ասիկա շատ բարի է հաւատարու համար, ինչպէս որ մէկը ըսաւ, եթէ դուն ալ այսպէս կ'ընես, եւ միակ բան մը կ'աւելցնես անոր վրայ, Զանալով ընել քու բաժինդ, քու մասդ՝ բարի գղձումով կամ գործերով, այն ատեն զքեզ դատած ու զըրկուած չես ըլլաք այդ շնորհքէն: Ո՛հ, հաւատա՛ Անոր, Քրիստոս անաստուածին համար մեռա՛ւ, Ան քեզի համար մեռաւ...:

Ու եթէ մերժես Աստուծոյ առաջարկը ճրի փրկութեան համար, ուրեմն ի՞նչ... Այս խօսքերը գրողին համար գրեթէ անկարելի է հաւատալ թէ որեւէ մէկը կրնայ մերժել այսպիսի առաջարկ մը, այսպիսի հարստութիւն մը, այսպիսի սէր մը, այսպիսի փառք մը, եւ սակայն կրկին ցաւալիօրէն ճշմարիտ է, հաղաբաւորներ իրենց կռնակը կը դարձնեն Անոր՝ որ իրենց համար մեռաւ: Տա՛ր Աստուած, որ այս տողերը կարդացողներէն ո՛չ մէկը մերժէր Տէր Յիսուս Քրիստոսը, միակ Փրկիչը:

Սիրելի ընթերցող, եթէ մերժելու ըլլաս զՔրիստոս եւ չարունակես անհաւատութիւնդ, չքմեղանքդ, ինքզինքդ արդարացնելը, զքեզ արդարացնող կրօնասիրութիւնը ուրեմն ի՞նչ...

դեռ կը շարունակես ապրիլ բնական մարդուն աղքատութեան, թշուառութեան, դժգոհութեան եւ անհանգիստ, վիճարանող վրդովեալ վիճակին մէջ: Դուն կրնայիր ունենալ հանգիստ, խաղաղութիւն, խնդութիւն, երջանկութիւն եւ գոհացում ի Տէր Յիսուս: Բայց դուն անհանգիստ վիճակն ընտրեցիր...: Սակայն ա՞յդ է ամէնը: Յաւիտենականութեան համար ի՞նչ կ'ըսես: Դուն կ'անցնի՞ս յաւիտենականութեան՝ մերժած ըլլալով Աստուծոյ քեզի համար ըրածը: Խորհելով, գիտնալով — ո՛չ — ըսիր Աստուծոյ, եւ փոխանակ յաւիտենական ճոխութիւն ընտրելու, Անոր հետ՝ որ քեզ նոյնքան սիրեց, ընտրած կ'ըլլաս յաւիտենական աղքատութիւնը, յաւիտենական բարկութիւնն եւ ամօթը, նախատինքը...:

Հեռի՛, հեռի՛, յաւիտենական թշուառութեան այս լուրջ ու ծանր իրողութիւնը...: Այսպէս ըլլալու է ամէն մէկուն համար որ կը մեռնի մերժելով Աստուծոյ առաջարկը փրկութեան համար:

Աստուծոյ արդարութիւնը կը պահանջէ դայն:

Անգամ մ'ալ կը կրկնենք ոսկեղէն համարը —

«Քանզի դիտէք մեր Տէրոջ Յիսուս Քրիստոսի շնորհքը, որ թէպէտ ինք հարուստ էր, ձեր սիրոյն համար աղքատ եղաւ՝ որ իր աղքատանալովը մենք կարենանք հարուստ ըլլալ: Բ. Կորնթ. Ը. 9: Քանզի Աստուած այնքան սիրեց աշխարհը՝ որ իր Միածին ըդին տուաւ, որ ամէն ով որ հաւատայ Անոր, չի կորսուի, հպա յաւիտենական կեանք ունենայ: Յովհ. Գ. 16:

(Թարգմանիչին Կողմէն)

«ԱՀԱ ԵՄ ԴՈՒՌԸ ԿԱՅՆԵՐ ԵՄ ՈՒ

ԿԸ ԶԱՐՆԵՄ» — Յայտ. Գ. 20:

«Կայներ եմ:» Ո՞վ. Թագաւորութեան մը հօր Իշխանը: Փայլուն հրեշտա՞կ մը, որ Աստուած խրկած է մարդկային սիրտը զարնելու: Ոչ. Հօր Աստուած, Յաւիտենական Հայր, եւ խաղաղութեան Իշխանն է Ան, Հօր փառացը լոյսը, եւ Իր էութեանը բուն պատկերը: Ան որ է, եւ որ էր եւ որ պիտի գայ: Ինքն է որ կ'ըսէ. «Ահա ես դուռը կայներ եմ ու կը զարնեմ:» Ի՞նչ անհուն խոնարհութիւն է Քրիստոսի համար, գալ եւ զարնել մարդու մը սիրտը:

Մեծ խոնարհութիւն էր Վիգթորիա Թագուհւոյն աղքատի մը տնակը երթալ եւ անոր կենաց խօսքէն կարդալ: Բայց այս խոնարհութիւնը ոչ ինչ է բաղդատելով կենաց եւ փառաց Իշխանին քու եւ իմ սիրտ զարնելուն հետ երբ բաղդատես: Անիկա սուրբ երկինքը թողուց մեղաւոր աշխարհի մը համար, փառաց դահը՝ չարչարանաց խաչին համար, հրեշտակաց խումբը՝ Սատանայէն փորձուելու համար: Ե-

կաւ Բեթլէհէմի մսուրին, անապատին եւ Գողգոթայի ճամբով, մարդուս սրտին մէջ մտնելու համար:

Ա. — Ի՞նչ ՏԵՍԱԿ ԶԱՐՆԵԼ Է ՆՆ

1. — Բարեկամակամ: Քրիստոս կ'ուզէ մեզի դալ իբր բարեկամ: Կ'ուզէ մեր սիրտը մաքրել եւ հոն օթեւանիլ: Կը պատմուի թէ հարուստին մէկը շատ աղքատացաւ, պարտքի տակ ինկաւ եւ պարտատիրոջ նեղելը կ'ակնկալէր: Բարեկամին մէկը լսեց անոր վիճակին մասին, անոր տունը գնաց, դուռը զարկաւ, բայց մարդը չի բացաւ ըսելով. «Պարտատէրը կըսպասեմ, կը վախնամ, քեզ ներս չեմ կրնար ընդունիլ»: Բարեկամը ըսաւ. «Բայց, ես քու մասին լսելով եկած եմ քեզ օգնելու, բաց»: Դուռը չի բացուեցաւ: Բարեկամը պատուհան երթալով ուզեց որ անկէ տեսնէ, թէ ինք իր բարեկամն է: Պատուհան երթալով ով ըլլալը հասկնալէն յետոյ դուռը բացաւ եւ ներս ընդունեց զայն: Ոմանք Յիուսը թշնամի կարծելով ներս չեն ընդունիր: Եկուր պատուհան, որ տեսնես թէ ո՞վ է ան: Բարեկամ մը քաղցր եւ բարեսէր, քեզ կ'ուզէ օրհնել:

2. — Համբերութեամբ: Ո՞րքան ատեն է ի

վեր Գրիստոս կը զարնէ, տա՞նն, քսա՞ն, երե-  
սո՞ւն, քառասո՞ւն, յիսո՞ւն տարիներ կամ ա-  
ւելի: Մանկական, պատանեկան, չափահա-  
տութեան եւ ծերութեան ատեն Նա հոն է կե-  
ցած եւ կը զարնէ: Ուրիշ հիւրեր -- հարըս-  
տութիւն, հպարտութիւն, եւր, — սիրով ներս  
ընդունուած են, բայց Յիսուս դուրսն է թող-  
ուած, համբերութեամբ կը սպասէ:

3. — Բարեսիրաբար: Թագաւոր է Ան,  
կ'ուզէ ներս դալ եւ հոն հաստատել իր գա-  
հը: Եթէ թագաւոր մը դար եւ դուռդ գար-  
նէր, ի՞նչ ուրախութեամբ կը բանայիր ա-  
նոր, բայց թագաւորաց թագաւորը դուրս  
կը թողուս: Օրհնութիւն պիտի բերէ ներս.  
«Թէ որ մէկը իմ ձայնս լսէ, ու դուռը բա-  
նայ, անոր քովը պիտի մտնեմ, եւ անոր  
հետ ընթրիք պիտի ընեմ, ան ալ իմ հետս»  
կ'ըսէ Ան: Ինք պիտի սփռէ Ընթրիքի սեղա-  
նը, եւ հիւրը պիտի ըլլայ՝ հիւրընկալ: Ըն-  
թրիքն է՝ Կենաց հաց եւ Կենաց ջուր, եւ երկ-  
նային պարգեւներ: Երկնային Արքան կը ճա-  
շէ երկրի սողունի մը հետ: Ի՞նչ մեծ խոնար-  
հութիւն:

Բ. — Ի՞նչ ՁՊԷՍ ԿԸ ՁԱՐՆԷ

1. — Իր Խօսքով: Իրիկուն մը կրակի առ-

ջեւը նստած, ժամացոյցի թիք թաքէն դատ բան  
մը չէր լսուեր: Կը խորհէիր թէ ինչպէս անցը-  
նէիր ժամանակը: Սուրբ Գիրքը առիր եւ աչ-  
քիդ հանդիպեցու սա համարը. «Ան անձը որ  
մեղք կը գործէ՝ անիկա պիտի մեռնի»: Կեան-  
քըդ աչքիդ առջեւ եկաւ, եւ սկսար գոչել. «Ա-  
ւա՛ղ, իմ մեղքերս, իմ մեղքերս», կրկին նա-  
յեցար Աստուծոյ Խօսքին վրայ եւ կարդացիր.  
«Աստուած անանկ սիրեց աշխարհը, մինչեւ որ  
իր միածին Որդին տուաւ. որ ամէն ով որ անոր  
հաւատայ՝ չկորսուի, հապա յաւիտենական  
կեանք ունենայ.» (Յովհ. Գ. 16): Եկեղեցի  
դացիր, եւ լսեցիր քարոզիչէն Քրիստոսին հը-  
րաւէրը. «Եկէք ինձի բոլոր յոգնած ու բեռ-  
նաւորածներ եւ ես ձեզ պիտի հանդիպեմ»,  
Մատթ. ԺԱ. 28. նոյն բանը աշխարհի մէջ  
փնտոնցիր բայց չի գտար, հիմա դէմ յանդի-  
ման կը դռնուիս խոստացեալ հանգստի մը  
առջեւ, եւ զգացիր թէ Տէրը դուռդ կը զարնէ:

2. — Նեղուքիւնով: Նայէ սա առողջ եւ  
գօրաւոր մարդուն: Աշխարհի մարդ է ան:  
Սրտին ուղած երկրային ամէն բաները ունի:  
Իր հոգիին մասին խորհիլ կը պահանջուի իր-  
մէն, սակայն, առեւտուրէն ժամանակ չկրնար  
աւելցնել տալու: Աստուած կ'երկնցնէ անոր

վրայ իր ձեռքը, հիւանդ կ'ըլլայ: Հիմա ժամանակ ունի խորհելու Աստուծոյ մասին եւ իր մեղքերուն մասին. հանդարտ է ամէն բան եւ Յիսուս կը գարնէ անոր սրտին դուռը:

3.— Զրկանքով: Թերեւս ընտանիքին հաց բերողը կ'առնուի մահուամբ, կամ սիրելի կին մը, կամ գաւաի մը: Մայրը կուլայ իր հատորին համար: Ականատես հոգւոյն առնուելուն՝ կարծես իր հոգին էր որ կ'առնուէր, եւ երբոր լսեց «հող էիր հող պիտի դառնաս» խօսքերը զգաց թէ Բրիտոս կը գարնէր սրտին դուռը: Կը գարնէ մահուամբ:

Գ.— ԲԱՅՅ ՅԻՍՈՒՍ ԿԸ ԽՕՍԻ ԱԼ

«Թէ որ մէկը իմ ձայնս լսէ»: Թերեւս ըսես, թէ երբեք լսած չես Յիսուսի ձայնը: Երբեք մտիկ ըրած ես Անոր: Քարոզիչին մէկը մօր մը կը խօսէր, երբ մայրը անմիջապէս վերի սենեակը վաղեց, ուր պղտիկը կ'ուլար: Քարոզիչը ըսաւ. թէ ինք լսած չէ պղտիկին ձայնը, մայրը ըսաւ թէ ինք լսած է որովհետեւ մտիկ կ'ընէր անոր: Երտակ է: Եթէ կ'ուզես լսել Յիսուսին ձայնը՝ պէտք է որ մտիկ ընես Անոր, այն մօր պէս: Մտիկ ըրէ այն ձկնորսին կնկան պէս, որ մուտ գիշեր-

ուան մէջ ծովեզերքը կ'երթայ իր ամուսինը դիմաւորելու: Եռանդով, եւ Անոր կամքը ճանչնալու նպատակով մտիկ ըրէ:

«Թէ որ մէկը իմ ձայնս լսէ, ու դուռը բանայ:» Բրիտոս մարդուն սրտին մէջ բռնի չի մտներ: Կը գարնէ, կը խօսի: Մարդը ինքը պէտք է որ բանայ դուռը: Բրիտոս մէկու մը համար չընէր այն բանը՝ որ մարդ ինք կրնայ ընել: Բնութիւնը կուտայ հովը, բայց առաքատը պարզել՝ մարդուն գործն է: Աստուած կուտայ հունձքը, սակայն մարդս պէտք է որ հնձէ ու քաղէ եւ ամբարէ: Այսպէս ալ, Բրիտոս կը գարնէ, կը խօսի, բայց դուռը դուռն է որ պիտի բանաս:

Բրիտոս քու կամքդ երբեք չի բռնադատեր. քու գործդ է նիզերը քաշել, դուռը բանալ եւ Տէրը ներս ընդունիլ:

Ո՛վ իմ հոգիս, մինչեւ ե՞րբ բայ Յիսուսը դուրս պիտի թողուս: Մինչեւ ե՞րբ պիտի մերժես Անոր աղաչանքները: Բարեկամ, Բրիտոս կը բնակի՞ քու մէջդ: Ան կը գարնէ, եւ ներս գալ կ'ուզէ, չե՞ս ուզեր բանալ: Տէրը օգնէ քեզ հիմա:



ԴՈՒՆ ԿԱՐԴԱ՛ ՅԵՏՈՅ ՏՈՒՐ  
ԶԱՅՆ ՈՒՐԻՇԻՆ

Կը դրկուի ամէն անոնց, որոնք կը փա-  
փափին ունենալ կամ ցրուել: Նուէրներ  
սիրով կ'ընդունուին սպագրութեան  
ծախֆերը հոգալու, եւ նման գրքոյկներ  
հրատարակելու համար:

ՀԱՍՅԷ.—

NICOLA E. PAPAZ

1627 Fulton Ave., Bronx, N. Y.

Կ Ա Մ

S. TOPAZIAN

40 Pearl Street, Port Chester, N. Y.

ԳԻՆ 10 ԱԷՆԹ

